



ՄԻԶՆԵԴՐԵԱՆ ՀԱՅ ՏԱՂԱՋՈՑՔ

Ա.

ՊԱՐԱՐՊԱ ԿԹՎԱԿԱՐԱՎԱ

Գ. Խ Ա Խ Ե Ա Ց

Ա Զ Գ Ա Յ Ի Ւ Մ Պ Ե Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ր Ա Ն

Ծ Բ .

ԶԱՔԱՐԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳՆՈՒՆԵԱՑ

Ե Լ Վ

Խ Խ Թ Տ Ա Գ Ե Պ Ա Ը



Վ Ի Ե Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1910.

ԶԱՔԱՐԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ԳՆՈՒՆԵԱՅ


ԵԿ

Խ Խ Թ Տ Ա Ջ Ա Յ Ե Ր Ա

ԱԽՈՒՄՆԱՍՏԵՐԵՑ ԵՒ ՀՅՈՒՄՆԱԿԵՑ

Հ. Ն Ե Ր Ս Ե Ս Ա Կ Ի Ն Ե Ա Ն

ՄԻՒԹԵ ՈՒԽՏԵՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1910.

Ա Զ Դ

—

Միջնադարեան հայ քանաստեղծներու նուիրուած սակաւաթիւ հատորներու վրայ կու զայ առելնալ Գնունեաց բանաստեղծ եպիսկոպոսիս տաղերու հրատարակութիւնը։ Այս տեղամիփոփուած են 10 Տաղեւ 12 Կաֆայ. քայց ապահովապէս, ինչպէս վստահ ենք, այս աղքատ թիւը չի ներկայացըներ Զաքարիայի քանաստեղծութեանց լիակատար հաւաքածոն, այլ ասոնցմէ դուրս կան ուրիշներ ալ, որոնք կը սպասեն հրատարակող ձեռքի։

Ներկայ հրատարակութիւնս լոյս տեսած է կանխաւ “Հանդես Ամսօրեայ, ուսումնաթերթի մէջ¹. արտատպութիւնս ճոխացած է միայն Բատարաւով, որ կարեւոր էր լաւ իմանալի ընելու համար տաղերը՝ տաճիկ, արաբ եւ պարսիկ լեզու-

¹ Հանդ. Ամս. 1909, թ. 8, էջ 231—238, թ. 9 10, էջ 279—288, թ. 11, էջ 341—345 :

ներու անծանօթ ընթերցողներու: Բատա-
րակիսիս մէջ առնուած են այն ամէն օտար՝
փոխառեալ բառերը, որոնք կիրարկուած
են Զաքարիայէն. մուծած ենք նաեւ այն
հայերէն բառերը, որոնք կամ իբրեւ ուն-
կօրէն դժուարիմանալի են, եւ կամ Զա-
քարիայէն կերտուած են: Փոխառեալ բա-
ռերու ստուգաբանութեան համար աշաց
առջեւ ունէինք J. Th. Zenkerի *Diction-
naire turc-arabe-persan* (տպ. Leipzig
1866—1876) երկինատոր չքնաղ գործը:

Ներսածութեան մէջ (էջ 17—18 ծան.)
մատնանշած էինք թէ թ. 10 Վասն դարի-
պութեան տաղն ունի նմանութիւններ
“Վայրի հասուկ մի եւ բռնած ու բերած,,
եւ “Հոգի միասեր դարիս, տաղերու հետ,
որոնց հասարակաց աղքիւրը դժուարին է
ցոյց տալ: Առ այս պէտք է յաւելու այժմ,
թէ թ. 10 տաղը ունի նաեւ նոր խմբագրու-
թիւն մը Տէր Մելքիսեդէկ անուն տաղա-
սացի մը ձեռօք մը թ. 466, թղ. 291ա
Զեռագրին մէջ, որ դժբախտաբար սակայն
շատ վատ օրինակ է ու թերի ունի վերջա-
ւորութիւնը. այս տեղ կը հրատարակեմ
տաղս ալ իբրեւ Յանելուած՝ ըստ բաղձա-
նաց Մեծ. Նորայր Բիւզանդացւոյ, որ բարե-

կամաքար ուշադրութեանս յանձնեց զայս (Թոհովթ 29 Հոկտ.): Տէր Մելքիսեդեկ ընդ-
լայնած է Զաքարիայի միտքը՝ օգտուելով
նաև Մ. Սաղացի “Ղարիպի կեանքնէլալի,,
եւնտաղին, ուսկից բառականտողերալկան”
(Հմիտ. Դրտ. Կոստանեանցի, Էջ 37—38):

Եթէ պարագայր ներեն, մոտեիր
ենք հետզինոէ ի ըստ ընծայել նաև Զա-
քարիայի ժամանակակից միւսքանաստեղծ-
նելու տաղերը մեր Զեռագրաց համաձայն:
Բաղձալի էր որ չկատէին ճեռնարկութեանս
մէջ արդէն յայտնի բանատէրը ալ, և որ
յստաջ յերեւան ելլէին Միջնադարեան
հայ բանաստեղծներու չքնաղ ստեղծագոր-
ծութիւնը իրենց ամբողջութեան մէջ:

Վիելինս, 24. Նոյ. 1909:

ՀՐԱՑԱՐԱԿԻՉԸ

ՑԱՆԿ

	Էջ
ԱԶԴԻ	Ե-Ե
ՑԱՆԿ	Թ-Ժ
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ	1-24
1. Զաքարիայի ճնունդը, Հայրենիքը . .	1-2
2. Կրթութիւնը առ ոտս Յովսէփ, Եսայի եւ Գրիգոր Վարդապետաց	2-4
3. Գնունեաց Եպիսկոպոսկը ծեղնադրուի: Գնունեաց սահմաները	4-5
4. Զաքարիա ի չոռմ եւ ի Կ.Պոլիս: իր Յիշատակարանը Վարուց Աղե- քսանդրի կից: Աստուածատուր պատ- րիարքի Ռտանաւոր խօսքերը առ Զա- քարիա	5-9
5. Զաքարիայի զրաւոր գործերը. Կա- լիսթենեայ Աղեքսանդրի վարուց նոր խմբագրութիւնը. Օրինակը Սոյ եւ Կրաֆորդեան. Սոյ Օրինակին Յիշա- տակարանը	9-14
6. Տաղերու թիւը	14-16
7. Քննութիւն հարազատ եւ երկրայական տաղերու	16-18
8. Նկարագիր Զաքարիայի տաղերու .	18-21
9. Զեռագիրք	21-24

Ժ

ԲՆԱԳԻՐՔ ՏԱՂԵՐՈՒհ	25—60
1. Առաջին մարդոյն նմանիս	27—30
2. Ահա պայծառացաւ լոյս արեգական .	30—37
3. Իսկ զարուն երբ քաղցրիկ հընչէ . .	37—39
4. Այսօր դառնայ արեւն ի խոյն . . .	40—43
5. Զօրք անմարմնոցն հիանալով . . .	43—45
6. Ի մեղսամած մատանցս ընկալ . . .	46—47
7. Զվարագ ասեմ՝ ըզբաղձալին . . .	47—50
8. Զառածեալ մեղօր եղկելի	50—51
9. Եմէնօրհնեալ սըրբուհի	52—57
10. Ի քէն, Տէր, հայցեմ, Հայր զըթական ԿԱՓԱՅՔ	58—60
ՅԱԻԵԼՈՒԽԾ. Տաղ դարիալութեան ի Տէր Մելքիսեդեկէ	61—77
ԲԱՌԱՐԱՆ	78—79
	81—86

H E R R U D E N H E M

Ն Ե Ր Ա Շ Ո Ւ Թ Ի Ի Ն

Վեշտասաներորդ դարու հայ անծանօթ տաղասացներէն է Զաքարիա, ծաղկած Աղթամարայ ջրաւետ ափանց վրայ, ուսած եւ ապրած բանաստեղծ շրջանակի մը մէջ։ Եր կենսագրութենէն ունինք բարեբախտութեամբ բաւականաչափ կարեւոր գծեր։

1. Հայրենեօք էր Զաքարիա Բզնունեաց ափանց վրայ հաստատուած Խժիժ գիւղէն¹, եւ ասկէ առեալ կը կոչուի “Խժլժեցի”։ բնակութեամբն թէ դրացիութեամբն յայտնի չէ, իր կենաց համար նշանակալից եղած է Վիմ անապատն ալ, եւ կը յորչորջուի երբեմն ալիցի²։ Զաքարիա տոհմով կ'իջնար Հայոց

1 Հմմտ. վարը թ. 1 տաղը։ Խժիժ, այժմ՝ Խժիժի կամ Խժիջի կոչուած, գիւղ մ'է, որ կը դանուի “Ալան-Տոսպ գաւառակի Թիմարայ մասին” մէջ, Բզնունեաց ծովակի եղերքը, Ամկայ բերդին արեւելեան եւ Լմայ ջրհանի արեւմտեան կողմը։ Ունի Ս. Ստեփանոս անուն եկեղեցի մը եւ 100էն աւելի տունն, ըստ Ս. Էֆրեմեանի՝ Բնաշխարհիկ բառարան։ Բ. 169։ Կամ ըստ Գ. Շերենցի՝ Սրբավայրեր, տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրեից եւ ուսումնարանաց։ Տփղիս 1902, էջ 74, Կտուց կղզւոյ Ալիւր գիւղի շուրջն գտնուող + գիւղերէն մին է։

2 Հմմտ. վարը թ. 4 տաղը։

պատմութեան մէջ անուանի Պռօշեանց տոհմէն¹. Եւ արենական կապ մ'ունեցած կը թուի ԺԴ դարու բանաստեղծ Խաչատուր կեչառուեցւոյ Հետ²: Ծնունդն պէտք է զետեղել ԺԵ դարու երկրորդ կիսուն հաւանականաբար: Ծնողաց անունները յայտնի չեն, բայց ունեցած է նաև եղբայրներ. զորոնք իւր մէկ յիշատակարանին մէջ յիշել կը ինդրէ:

2. Բարձրագոյն դաստիարակութիւնն եւ ուսումներն առած է առ ոտս Յովսէփ, Եսայի եւ Գրիգոր վարդապետաց:

Յովսէփ վարդապետ ապահովապէս այն Յիշատակագիրն է, որուն ձեռքէն գրուած կը յիշատակէ Հ. Պոտուրեան³ երկու յիշատակարան յամէ 1512 “Ճեռամբ անիմաստ գրչի Յովսէփի_ո: Ասոր ձեռքէն է անշուշտ նաև այն

1 Այս եւ յաջորդ կենսագրական ծանօթութիւնքս մեծաւ մասամբ կը քաղենք Զաքարիայի յիշատակարաններէն, զորոնք ունինք Ստոյն կալիսթենեայ Աղեքսանդրի վարուց երկու ինքնագիր Ձեռագրաց մէջ: Հմմտ. այս մասին առ այժմ Հ. Յ. Տալեռն՝ Ուսումնասիրութիւնք Ստոյնկալիսթենեայ վարուց Աղեքսանդրի. Ախեննա 1892, էջ 90 եւն:

2 Ձեռ. Մատենադարանիս, թ. 98, թղ. 74ա. (Հմմտ. Տալեռն՝ անդ, 125). “Որք լսէք զաղիողորմ բարառնութիւնս՝ զարմարող սորին շխաչապատ կելառեցիս, իւ է սոցին շառաւածիլէ Զատարիայ Եղիսիսպատ՝ գծողս եւ նկարողս Աղեկսանդր գրոցս յիշել ի Տէր:”

Եւ այլուր նոյն Ձեռագրին մէջ (անդ. թղ. 25թ) . “Զվարդապետն աստուածազարդ, զխաչատուրըն կեչառեցի, իւ ի շառաւիղէ նորին՝ Զաքարիայ ախմաբ Գլնունցի, Բազում ջանիւ նորոգել զյիշատակ հարանցն իմ նախնի_ո:

3 ԲԶՄ. 1905, էջ 492:

փոքրիկ տաղն, զոր Կ. Կոստանեանց 1623ին գրուած Սաղմոսարանի մը մէջ գտած հրատարակած է¹: Վախճանած է Յովսէփի 1544ին մեծ սուգ Թողլով Զաքարիայի: Շատ անձուկ կապերով զօդուած կը Թուի Զաքարիա իւր ուսուցչին հետ, իր մէկ ոտանաւորին մէջ կ'անուանէ զանի “վարդապետ սիրալի, Տէր Յովսէփ Աղթամարցի,,,: Առ սա ուղղուած կ'ենթագրեմ 1538ին յօրինուած “Զօրք անմարմնոցն” տաղը: Յովսէփի եղած է նաեւ աշակերտակից (կամ թերեւս վարդապետ իսկ), ինչպէս կ'երեւայ, Գրիգոր Ա. Աղթամարցւոյ, որ նուիրած է առ իւր սրտակիցն յամի 1524 տաղ մ'ալ սկզբնաւորութեամբս՝ “Գովեալ սուրբ հայր ոմն յարակայ”², որուն տներու սկզբնատառք կը յօդեն “ԳՐԻԳՈՐԻՍԻ”, եւ վերջատառք “ՅՈՎՍԵՓԻՆ Է”, շատ նման Զաքարիայի վերոյիշեալ տաղին, որ նմանութիւն մ'է լոկ ասոր:

Եսայի վարդապետի մասին տեղեկութիւն կը պակսի մեզի, իրեն համար օրինակած է Զաքարիա ՀռոմԱղեքսանդրի վարուց պատմութիւնն ընտիր գրչութեամբ³:

1 “Ի Յովսէփ վարդապետէ Աղթամարցւոյ ասացեալ Երկու վեաս կայ ահագին,, եւն սկզբնաւորութեամբ, ընդ ամէնն 8 տող. Հրտ. Նոր Ժողովածու, Դ. Վաղարշապ. 1903, էջ 42:

2 Թ. 684, Թղ. 18ա—19ա Մատենադարանիս: Այլուստ անձանօթ է դայսոր տաղս:

3 Հ. Աւելան՝ Այրարատ, 268, կ'իմանայ Հոս զԵսայի Նշեցի, ոչ ուղղութեամբ, ինչպէս նկատած է եւ Հ. Տաշեան՝ անդ, էջ 90 եւ 126:

Գրիգոր Աղթամարցւոյ անձն դժուար է որոշել համանուն եւ ժամանակակից Գրիգորներու մէջ։ Զաքարիայի օրով ԺԶ դարու առաջին քառորդէն ծանօթ է ինձ երկու Գրիգոր՝ վարդապետ եւ աշակերտ, երկուքն ալ Աղթամարցի։ Առաջինն ունի կից յորջորջանք մը՝ ըստունապետ, որ եթէ կաթողիկոսի հետ նոյնիմաստ է, Զաքարիա աշակերտած կ'ըլլայ բաբունապետիս, եւ այս դէպքին հարկ կ'ըլլայ ուստի մնասիրել եւ ճշգրտել Աղթամարայ երկու Գրիգորներուն կաթողիկոսութեան անորոշ տարիները, զոր այլուր կը թողունք ի գլուխ հանել։

Նկատելով որ Զաքարիա աշակերտած է Յովսէփի եւ Գրիգոր Աղթամարցինեւու, կարելի է հետեւցընել լժերեւս թէ եղած է երբեմն յԱղթամար։

3. Յայտնի չէ թէ որ տարին, Զաքարիա ձեռնադրուած է եպիսկոպոս ։ Ամենայն գնունեաց¹, ասկէ առեալ մերժ կ'անուանէ ինք

¹ Գնունեաց գաւառն կը տարածուի Ալանայ հիսուսացին կողմն, ուր կը գտնուի Ամկայ բերդն, Բերկի եւնու լստ Շերենցի (անդ) կը համապատասխանէ այժմն ան Թիմարայ գաւառի սահմաններուն։ Զարմանալի է որ ցայսօր առանց քննութեան մնացած է Հայոց հին պատմութեան մէջ քաջածանօթ ազգիս գրաւած երկրին սահմանները Անանուն Արծրունի (Եջ 308) առաջին անգամ կը յիշ գնունեաց գաւառն Արևէլ քաղաքով (յամի 1041). Ասրդան Պատմվէ (Եջ 77) գաւառիս մէջ կը դնէ նաեւ Աղիովիոր — “Առ սա (առ Աշոտ) բողոք կալեալ ազգին Գնունեաց՝ թափել զնոսայիսմայելացւոցն, որոյ երթեալ հազար արամի յԱղիովիտ գաւառ, եւ առ ինքն գումարեալ զամենայն ազգն ախիւն իւրեանց, տանի բնակեցուցանէ ի Տայու, Փէ դարուն Առաքել Գաւրիժեցի պատմելով Աբ-

Ղինք նաեւ “Գնունցի” : Ինքն կ'ակնարկուի ապահովապէս յամի 1524 Մոկաց Առինչ գիւղն գրուած Աւետարանին մէջ “ի հայրապետութեան Տեառն Ներսէսի եւ յառաջնորդութեան Տեառն Զաքարիայի¹” : Հ. Տաշեան (Էջ 126) նկատելով Խ. Կեչառուեցւոյ ազգակցութիւնը կը կարծէ . “Թերեւս նոյն իսկ այս Կեչառուաց վանաց առաջնորդ էր Խաչատրոյ շառաւիղէն Զաքարիա, որ եպիսկոպոս կը կոչէ ինք զինքը, եւ որուն ժամանակն որոշ չեմ կրնար գտնել” : Ենթադրութիւնս սակայն որ եւ իցէ հիմ չունի. եւ Հ. Տաշեան կը գրէր տողերս, երբ անծանօթ էր իրեն Կրաֆորդեան Չեռագիրն, որ իրաց ուրիշ մեկնութիւն տուաւ:

4. Երկար տարիներով բազմած չ'երեւար Զաքարիա աթոռոյն վրայ. շարժառիթն անմեկնելի՝ ձեռք առած է պանդստութեան ցուպն եւ հեռացած հայրենիքէն: Արդէն 1538ին թողուցած էր Գնունեաց սահմաններն, վասն

բուն վկային († 1655) նահատակութիւնն կը գրէ. “Էր սա յաշխարհէն Ալասպուրականի, ի գաւառէն Գնունեաց՝ որ այժմ ասի Ամուկ, ի գեղջէն, որ կոչվ Ալիւր” (Առաքել, 542 = Հայոց Կոր վկաներ, 467): Ինձ ծանօթ են Գնունեաց եպիսկոպոսներէն յամի 510 Պաւղոս, որ գեռ 555ին կենդանի էր (Գիրք Թաղ. 42, 74), յամի 645 Պունոյ ժողովոյն ներկայ էր Տէր Թէոդորոս (Վար. Թագէոս. Կանան+ Դասական Ժողովոյն. Էջ 27), 726ին Մանազկերտի ժողովին մէջ Յովհաննէս (Հանդ. Ամս. 1905, Էջ 216): Անկէ մինչեւ Զաքարիա չի յիշուիր, որչափ մեզ մատչելի աղբերբ կը ներեն:

1 Հայապատում, Գ. § 385, Էջ 269:

զի այդ թուականին յօրինած գօրք անմարմնոց, ոտանաւորին մէջ իր մասին կը գրէ ի միջի այլոց.

“Իիւսմամբ միտք իմ ի քեզ պարէ
Սոլորական եմ ի տանէ
Զաքարիայէ սա գրեալ է
ի թափառնիկ ոմն աղքատէ”:

Յամի 1544 կը գտնուէր Կ.Պոլիս ի Սուլիմանաստիր, երբ պատրիարքութեան աթոռն կը նստէր Աստուածատուր վարդապետ (1537—1550): Թէ յառաջագոյն արդէն ծանօթ էր Աստուածատրոյ, չենք գիտեր¹. բայց հոս կը բարեկամանայ սիրոյ սերտ կապերով. եւ անոր խնդրանօք կ'օրինակէ Ստոյն կալիսթենեայ Աղեքսանդրի վարուց օրինակ մը՝ ընտիր գրչութեամբ, որ այժմ կը պահուի ի Մանչեստր John Rylands գրավաճառի քով: Ասոր վրայ կը խօսինք վարը մանրամասնութեամբ: Մատենին վերջն գրած է Յիշատակարան մը եւ ոտանաւոր ընծայական մը. վերջինս յետոյ հրատարակելու մտքով, կը բերենք հոս յիշատակարանն ամբողջութեամբ²:

¹ Աստուածատուր, որ աշակերտն էր Դերջանցի Մաղաքիա վարդապետին (Ընդ. Օր. 1903, էջ 83, մահուան տարին կը դրուի 1555, կարդա՛ 1550), թերեւս հարազատ եղբայրն իսկ ըլլայ Զաքարիայի, եթէ յետագայ Յիշատակարանին “Եղբայր, պարզապէս մտերմութեան յայտարար չէ: — 1523էն ծանօթ է Աստուածատուր Մեծոփեցի մը, որուն խնդրանօք գրած է Գր. Աղթամարցի “Ծաղկունք ասեն, Հերիք արան տաղն (Կոստանեանց՝ Գր. Աղթ. 48—53):

² Տաղեան՝ անդ 157 հրատարակած է արդէն Ս. Վ. Պարոնեանի ընդօրինակութեան համաձայն, ուր սակայն

“Յէլուրութեան այսօն պառի .

Փա՛ռք ամենազաւը տէրութեանն Քրիստոսի
Աստուծոյ մերո։ Որ ետ կարողութիւն տկարոգո՝
Զաքարիայ մեղապարտ եպիսկոպոսի, պիտակ անուն
բանի խնդրողի. հասանել յաւարտ Պատմութեան
աշխարհակալին Աղէկսանդրիս։ Որ գրեցաւ ի խըն-
դրոյ բազմերջանիկ եւ յոքներանեան, շնորհազարդ
եւ բանիբուն վարժապետի Տէր Աստուածատուր
պատրիարքին։ որ այժմ նստի յաթոռ հայրապե-
տին Յոհաննու Ոսկէբերանին ի կոստանդինուպաւ-
լիսս մեծաշուք պատուով՝ ընկալեալ զիշխանու-
թիւն ի սուրբ յԱրքիաւորչէն մերմէ։ Որ ցանկացող
եղեւ այսմ կտակի. ի վայելումն անձին իւրոյ՝ բա-
րեսիրի։ Եւ յետ աստեացս յիշատակ բարի յեկե-
ղեցի. իւրն եւ ծնողաց իւրոց. հաւրն Եազուպին։
եւ մաւրն Մահպուպին։ որոց Տէր Յիսուս Քրիստոս
ողորմի. եւ վայելել տացէ զսա ընդ երկայն աւուրս
Տէր Աստուածատուր քաւչապետին։ Եւ ես թա-
փուրս յամենայն բարեաց զԶաքարիայ մեղապարտ
եպիսկոպոսս աշակերտ շնորհազարդ Գրիգորիս կա-
թուղիկոսին։ եւ Յովսէփ վարպետին։ որ յայսմ
ամի փոխեցաւ ի դասս անմահից։ եւ եղեւ ինձ մեծ
սուք։ Եւ տեսի զփափաք եւ զսէրն Գրէրիս մերոյ՝
յանձն առի եւ Աստուծոյ աջողութեամբն կատա-
րեցի. գրով եւ ծաղկեալ ոսկով։ Եւ երանգ երանգ
գունով աւճտեցի սխրալիր եղբաւրս մեր Տէր Աս-
տուածատուր պըւէտիկոսին։ Արդ որք հանդիպիք
սմա տեսչութեամբ։ եւ կամ աւգտութեամբ ինչ
իւիք. յիշեցէք ի միտս բարիս եւ ի հայցուածս
պատկանաւորս զՏէր Աստուածատուր տեսուչս։ Եւ
զիս զմեռեալս մեղաւք՝ զԶաքարիայ եպիսկոպոս

մտած է քանի մը անձշութիւն, զոր ուղղեցինք Զեռա-
գրին վրայէն, ըստ լուսանկարին, զոր հոգացած է Guppy
գրավաճառն։ Զեռագրին մէջ կը գրաւէ թղ. 182ա-182բ
էջերն։

գծող եւ ծաղկող այսմ տառիս։ Գրեցաւ սա ի
թվիս Հայոց Զ. Ղ. Գ. (1544)։ ի Սուլի մանաս-
տիրս¹ ի բռնակալութեան Սուլտան Սուլէմանին։
Եւ դուք հանդիպողք սմա՝ աղաչեմ զձեղ որ չա-
սէք բանս նախատանաց այլ մանաւանդ Աստուած
ողորմի։”

Աստուածատուր պատրիարքն ալ փոխա-
դարձաբար ի նշան գոհութեան կը նուիրէ
Զաքարիայի անուան ոտանաւորս²։

Ի յըսուսով է Տեր Աստուածատուր Հոգ բաղերէ։

Զատ եւ մաքուր յախտից մեղաց,
Առաքինի եւ սրբակեաց,
Քարտուղարը գերազանց,
5 Ակն իմաստից աղքիւր շնորհաց։
Բամից ըստ յայսրմ սարասի,
ի Սանիրայ հոգւոյդ հոսի,
Ահերմոնէ մարմնոյտ աճի,
Յեռեալ ի քիմա հոմասեռի։
10 ի համասփիւռ ծաղիկ նըման
իմաստութեան տուն աւթարան,
Նարդոյս քրքում ես սիրական,
Պայծառ շուշան եւ պալասան։
Հեղ եւ խոնարհ հրամանատար,
15 Զհայցուածըս մեր յանձին կալար,
Բազում ջանիւ աշխատեցար,
Գըծագրեցեր մարգարտաշար։

¹ Զեռագրին մէջ գրուած էր “Սուլիման աստիրս,”
գիտմամբ՝ միացընելու արգելք ըլլալուն պատճառաւ նա-
խորդ “Գրեցաւնի երկայնատուտն Գը։”

² Առաջին անդամ հօս ի լոյս կը տեսնէ ոտանաւորս
Կրաֆորդեան Զեռագրէն (թղ. 183ա)։ Ակզենատառք կը
կապէն “ԶԱՔԱՐԻԱՑԻ” Օրինակն ունէր տող 19 “ի
գիրէս,” եւ տող 20 “եղբար”։

Դու ի Տեառնէ առաքեցար
Ե գիրքս յոլով աշխատեցար.
Մի նեղանար սիրուն եղբար,
Զմեղ միշտ յիշել տայ անդադար:
Յորժամ չուես ի Ստրմպաւլէս,
Եւ հեռանաս յանարժանէս,
Առ քեզ լիցի սա յիշատակ,
25 ՅԱստուածատուր վարդապետէս:

Այս Թուականէս յառաջ կամ յետոյ
գացած է նաեւ Հռոմ “առ պապն Գոանկաց,,
ուր գրած է “սրբագրեալ ի գրոց Հնոց,, Աղեք-
սանդրի վարուց երկրորդ օրինակ մ’ալ “զար-
դարած ուկւով եւ տնօրինականով եւ ոտա-
նաւորով,, Եւ բերած է ‘ի Հայս ի պարգեւս
մեծ վարդապետին եւ քաջ վարդապետին իմոյ
Եսայեայ:,,

Ահա մեր բոլոր գիտցածը իր մասին: Մա-
հուան Թուականն եւ այլ պարագայք կը մնան
Հետեւաբար անստոյգ :

Անցնինք իր գրական գործոց:

* * *

5. Գնունեաց եպիսկոպոսիս գրաւոր աշխա-
տութեանց վրայ խօսելու ժամանակ պէտք է
ծանրանալ ամէնէն յառաջ Աղեքսանդրի վա-
րուց խմբագրութեան վըայ: Այս մասին բաւա-
կանաչափ ճառած է արդէն Հ. Տաշեան իւր
մենագրութեան մէջ¹: Կարեւորներն կը քաղենք
համառօտիւ:

¹ Ուսումնասիրութիւնք Ստոյն Կալիսթ. վարուց
Աղեքսանդրի, էջ 85-136:

Ստոյն կալիսթենեայ Աղեքսանդրի վարուց հին հայ թարգմանութիւնն ժԴ—ժԵ դարուն նոր խմբագրութեան ենթարկուած է Խաչատուր կեչառուեցւոյ ձեռօք՝ “Հիւսելով գրութեան մէջ իւր քերթութիւններն եւ նման կտորներ,, (Էջ 95), զորոնք ապա ճոխացուցած են գրիգորիս Աղթամարցի եւ մանաւանդ ասոր աշակերտն Զաքարիա այլեւայլ կաֆաներով։

Զաքարիայի խմբագրութենէն երկու օրինակ ունինք. մին է Հ. Տաշեանէ Ստոյ օրինակ կոչուածն¹, զոր ընդօրինակած է Զաքարիա ի Հռոմ, ինչպէս կը ծանուցանէ կարեւոր յիշատակարանիս մէջ, զոր ի մէջ կը բերենք հոս²։

“Եւ արդ զայս այսպէս համեմատեալ՝ մի ստգտանիմք յոմանց, զի զպատճառն վերագոյն ճառեցաք. այլ ընթեռնլով զսա՝ յիշման արժանի լիցի ի ձէնջ Խաչատուր կեչառեցիս, ընդ նմին եւ Զաքարիա եպիսկոպոս գծողս եւ նկարողս, զի ի յարմարումն սակաւ բանիցս եւ ի գրչութիւն գրոցս հաւատով աշխատեցաք. նա զի հեթանոսական գրեալքըն անմիաբան են եւ անվայելուչ՝ ի վերոյ շաղկապ բայիւք որակացեալ, եւ ի ներքոյ լի սնոտի կարծիւք եւ խաբէութեամք, որպէս առ Գրասիրաւն Պաղոմէոսիւ անպատուեցաւ։ Իսկ զայս Պատմութիւնս աշխարհակալին Աղէկսանդրու, զոր գրեցի իմով ձեռամբս ի մեծ քաղաքն Հռոմ առ պապն Թռանկաց, ի յաթոռ նստեալ

¹ Մեր Մատենադարանի թ. 98, որ Ս. Պետրոսեանի ձեռօք բաղդատութիւն մ'է Ստոյ օրինակին եւ Տպագրութեան. Հմմտ. Ցուցակ, Էջ 367—68 եւ Ս. Կալիսթ. Էջ 129—132 եւ 152—55։

² Զեռ. Մատենադարանիս թ. 98, թղ. 75ա—բ. նոյն հրտ. եւ Տպագրութեան՝ անդ 88—89։

Պետրոսի եւ Պաւղոսի առաքելոցն, սրբագրեալ ի գրոց հնոցն, սակս աւգտի, եւ զարդարեցի ոսկով եւ տնաւրինականով, եւ աւտանաւորով, ի փառս Փրկչին. եւ բերեալ ի Հայս պարդեւս մեծ վարդապետին եւ քաջ վարդապետին իմոյ Եսայեայ, եւ պարոն եղբարցն իմոց եւ հարցն Պռաւշանց տոխմին. զի եւ սակս աւկտի ինձ եւ այլ համբակաց, որք կամին աւկտիլ յԱղեկսանդրէ. զի թէպէտ էր յընտիր եւ ի հին աւրինակէ, այլ անյարմար եւ շաղփաղփ. վասն որոյ զտեալ եւ քերեալ քերաւղաւրէն, արարի անսուտաւրինակ ճանապարհ. զի ի յընթեռնուլն իմասցին պըւէտիկոսքն, քարտուղարք, եւ ապայ իմասցին, զիմ աշխատանսի սմայ, զոր լիապէս վաստակեցի: „

Այս տողերու համաձայն Զաքարիա իւր առջեւի քնագիրը՝ Խաչատրոյ եւ Գրիգոր Աղթամարցւոյ խմբագրութեամբ, “զարդարած է ոսկով,, այս է ոսկենկարներով, զոր միշտ պարծենալով կը յիշէ եւ այլուր. այսպէս “Զաքարէ եպիսկոպոս գծողս եւ նկարողս Աղեքսանդրի գրոց,, “ի Զաքարիայ եպիսկոպոս նկարողէ,, եւն: Բայց հոս պէտք է դիտել, որ, ինչպէս Հ. Տաշեան կը միտի կարծել (էջ 130) ամէն նկարազարդ օրինակք վարուց Աղեքսանդրի Զաքարիայի հետեւողութեամբ չեն. այսպէս Զաքարիայի ժամանակակից Յովասափ Սեբաստացի մի եւ նոյն ատեն (1535) օրինակած է նկարներով եւն կալիսթենէսի գործն¹, որ այժմ կը պահուի Բերլինի Մատենադարանը (Cod. Arm. 100):

¹ Զեռ. մասին տես Տաղեան՝ անդ, 165—166:

Երկրորդ զարդարած է “տնօրինականով,,
այսինքն տնօրինական ոտանաւորներով կամ
կաֆաներով, զորոնք որոշելու համար խաչա-
տրոյ կամ Գրիգորի հատուածներէն երբեմն
“ԶՔ,, համառօտագրութիւնն կը դնէ քովը եւ
երբեմն “Զաքարիա եպիսկոպոս,,,: Բայց կան
հատուածներ ալ որոնք թէեւ անանուն են,
բայց իր գրիչը մատնանիշ կ'ընեն. Հ. Տաշեան
(անդ, էջ 132) նշանակած է այսպիսի քանի
մը հատուած:

Այսպիսի անանուն հատուածներն ալ
պատշաճ համարեցանք ստորեւ ի շարս Զաքա-
րիայի հատուածներու զետեղել՝ ոչինչ հակա-
ռակ ապացոյց գտնելով Տաշեանի հաստատու-
թեան դէմ: Մտադրութեան արժանի է հոս
Հ. Տաշեանի խօսքերս. “Ասոնցմէ դուրս թէ
կան ուրիշ կտորներ Զաքարիայի՝ որոշ չենք
կրնար ըսել: Ինչպէս նաեւ ոչ այն ամէնն՝ որ
ձեռագրաց մէջ Զաքարիայի կը տրուի՝ պէտք է
որ ապահովութեամբ վերջնոյս ըլլայ. Նոյնպէս
նաեւ կրնան շատ մ'այն անանուն կտորներու
մէջ Զաքարիայի ըլլալ, ինչպէս արդէն քանի
մ'այսպիսի կտորներ յիշեցինք,, (էջ 132): Ի
հարկէ հոս խօսքն մեր թ. 98ի վրայ կարելի չէ
տարածել, քանի որ նախագաղափարն ինքնին
Զաքարիայի գրչէն է: Ըատ աւելի դիւրին պիտի
ըլլար այս կէտիս մէջ մէն մի հատուածներու
հեղինակն ճշգրտել, եթէ ամբողջութեամբ
մատչելի ըլլար մեզ երկրորդ Օրինակն Զաքա-
րիայի ձեռքէն:

Այս Օրինակն սեպհական էր ժամանակաւ անգղիական Lord Crawford and Balcarres գերդաստանի ընտանեկան մատենադարանին, եւ կը կրէր հայ գրչագրաց կարգին մէջ թ. 3: “Մագաղաթեայ, բոլորգիր, 183 թղթով,, Զեռագիրս հանգամանքով նման է Սոոյ օրինակին՝ նկարազարդ ոսկեխառն գոյներով եւ կեչառուեան օտանաւորներով: Գրոցս երրորդ թերթէն 8 թուղթ եւ իններորդէն 2 թուղթ պակաս է. ունի 119 նկար եւ աւելի քան 200 օտանաւորայսպէս կը նկարագրէր Ա. Վ. Պարոնեան յամի 1892 առ Հ. Տաշեան թղթին մէջ¹: Այժմ Կրաֆորդեան Մատենադարանն ստացած է հայերէն գրչագիրներով հանգերձ The John Rylands գրավաճառանոցն ի Մանչեստր, որուն գրավաճառն Ա. Guppy ինդրանօքս ի ձեռն Պրոֆ. Կոնիքերի գրաւ տրամադրութեանսներքեւկարեւոր յիշատակարաններու լուսանկարը: Զեռագիրը ծագած է ինքնին Զաքարիա եպիսկոպոսի ձեռքէն, եւ զուր է այս մասին Կ. Բասմաջեանի կասկածն² թէ “այլ ձեռաց արդիւնք է, եւ հետեւաբար կրաւ ֆորդեան օրինակը Զաքարիայի իսկական ձեռագիրը չէ,, (Տաշեան անդ, 182—3):

Ստորեւ պիտի տանք Զաքարիայի Կաֆա-

¹ Մանրամասնութիւնը Զեռ. մասին տես անդ, 1. ջ 156—60:

² Հիմն, որուն վրայ յեցած է Բասմաջեան՝ է Զեռագրին “Սուլիման աստիր, ձեւն, որ, ինչպէս կանիսեցինք ըսել, նպատակու տեղի ունեցած է, եւ ոչ տգիտութեամբ:

ներու ամփոփի հրատարակութիւնը մեր 98 զեռագրէն հանելով։

* * *

6. Բաց ի կալիսթենեայ Աղեքսանդրի վարուց նոր խմբագրութենէն ունինք Զաքարիայէն նաեւ հարուստ թուով տաղեր։ Երկու խմբի կրնանք բաժնել զասոնք։ 1. Հարազատք եւ 2. Երկրայականք։ Վասն զի մեզ ծանօթ են “Զաքարիա եպիսկոպոսին ընծայուած 14 տաղ, որոնց սակայն մէկ տաղասացի վերաբերիլն դժուարին է հաստատել։ Ասոնք են.

Ա. ՀԱՐԱԶԱՏՔ.

1. Տաղ ի խժընքւոյ Զաքարիա եպիսկոպոսէ ամենայն գնունեաց։

“Առաջին մարդոյն նմանիս . . .”

2. Տաղ Վարդին եւ Բլբուլին ի Զաքարիա եպիսկոպոսէ գնունցւոյ։

“Ահա պայծառացաւ լոյսն արեգական . . .”

3. Տաղ Վարդին եւ Բլբուլին ըստ անուան Երգողին ի Զաքարիա եպիսկոպոսէ։

“Իսկ գարուն երբ քաղցրիկ հնչէ . . .”

4. Տաղ Վարդին եւ Բլբուլին ի Զաքարիա եպիսկոպոսէ։

“Այսօր դառնայ արեւն ի խոյն . . .”

5. Տաղ ըստ անուան երգողին ի Զաքարիա Եպիսկոպոսէ. Գովասանութիւն ումեմն վարդապետի:

“Զօրք անմարմնոցն հիանալով:”

6. Ընծայական առ Աստուածատուր պատրիարք “ի գծողէ Զաքարիայէ”:

“Ի մեղսամած մատանցս ընկալ...”

Բ. ԵՐԿՐԱՅԱԿԱՆՔ.

7. Տաղ Վարագայ Խաչին ի Զաքարիայէ Վարագեցւոյ ասացեալ:

“ԶՎարագ ասեմ զբաղձալին...”

8. Տաղ ողորմուկ:

“Զառածեալ մեղք եղկելի...”

9. Տաղ ի սուրբ Կոյսն Մարիամ:

“Ամենօր հնեալ սըրբուհի,
գուստը Դաւթի արքայի:”

10. Տաղ վասն Ղարիպութեան:

“Ի քէն Տէր հայցեմ, Հայր գթական:”

11. “Անեղ լոյս ընդ Հօր Արդին,
Որ կազմեաց պատկեր նախնին:”

12. “Տունկ ես ամենայն ծաղկանց,
Ընտրեալ ի բազում ականց...”

13. “Օրհնեալ ես միշտ ի յէութեան,
Անձառ շնորհօք իմաստութեան : ”

14. “Տարփամ ի լեառըն բաղձական,
Առ խորանին քում սըրբութեան : ”

7. Ցանկիս առաջին թ. 1—5 տաղերն ա-
ներկրայ հարազատ կը համարինք գնունցւոյ:
Հիմ ունինք առ այս մեր թ. 684 Չեռագիրն, ուր
առաջին 5 տաղերն իբրեւ միեւնոյն հեղինակի
գործ միահետ կը յաջորդեն: Ասոր հետ կը հաշ-
տուիննաեւ լեզուի եւ ոճի նոյնութիւնք: Թ. 2ը՝
Հայերգ, էջ 86, կ'ընծայուի “Խաչատուր եպիս-
կոպոսի ամենայն գնունեաց” . մեզի անյայտ է
Տէվկանցի հոս օգտուած աղբեր արժէքն. մեր
օրինակն սակայն կը բառնայ ամէն տարակոյս:
Վեցերորդը նոյնպէս կասկած չի վերցըներ, կրե-
լով վրան բացայայտ հեղինակին կնիքը: Դժուա-
րութիւնք կը բարդուին ամենայն սաստկութեամբ
թ. 7—14 տաղերու վրայ:

Թ. 7. կ'ընծայուի Զաքարիա Վարագե-
ցւոյ, որ հաւանականաբար ժէ դարու համա-
նուն առաջնորդն է Վարագայ, որ ապա Կ. Պոլսոյ
պատրիարք ալ եղաւ (1628—1633)¹, եթէ
Չեռագիրք մասնաւոր դժուարութիւն չյարուցա-
նեն առ այս: Ինձ ծանօթ երկու Չեռագիրք ժէ—
ժլ դարերէ են: Գնունեաց եպիսկոպոսն ալ սակայն
Վարագէն շատ հեռու չէ ապրած, եւ կընար,

¹ Առ. Դաւրիժ. 241. “Եւ էր Զաքարիա վարդա-
պետս յերկրէն Վասպուրականի” : Հ. Գ. Գուլբեմերեան՝
Սարգիս Արքեստ. Սարաֆեան, Վիեննա 1908, էջ 344—345 :

ինչպէս գնունցի, Խժլժեցի, Լմեցի, կոչուած է, նաեւ վարագեցի անուանուիլ:

Հայերգ, եղ ՓԱ, կը յիշէ Ա. Վ. Տէվկանց իբրեւ երգիչ՝ “Զաքարիա Կաթ. Սաոյ Զուղայեցի”, որով ապահովապէս կ’ակնարկուի Ազարիա Կաթ. († 1602), որուն ինձ ծանօթ երգերն “Ազարիա”, կը կրեն վրանին: Թէ թ. 8—14 տաղերու մէջ ինքն ալ ունի¹ հեղինակութիւն, որոշ բան մը չեմ կրնար լսել:

Կայ երգիչ մ’ալ Զաքարիա Ագուլեցի որուն անունը գիտեմ միայն Տ. Վ. Պալեանի տողերէս¹. “Զաքարիա Ագուլեցի. ՓԷ. Դար: Ասոր մասին առ այժմ կենսագրական ծանօթութիւններ կը պակսին մեզի: Զաքարիա երգած է շատ մը տաղեր ու երգեր: Իր երգած տաղերէն օրինակ մը անցած ըլլալով մեր ձեռքը, կը դնենք այս տեղ²: Հրատարակածն է թ. 8. “Զառածեալ մեղօք եղկելին տաղն, որ մեր երկու Չեռագիրներու մէջ լոկ “Զաքարիա,, յորջորջումն կը կրէ: Չունենալով լստ այսմ որոշ ապացոյց, կը հրատարակեմ իբրեւ երկբայական ստորեւ ի շարս գնունցւոյ տաղերու: Միւսներէն թ. 10 շատ հաւանական կը թուի ինձ ընծայել գնունցւոյ, նկատելով որ երգիչն “Ղարիպ,, կ’անուանէ ինք զինք², բան մը, զոր Զաքարիա ար-

¹ Բիւրակն, 1897: էջ 738—39:

² Կոստանեանց այս տաղին քով կը ծանօթագրէ. “Այս տաղի մէջ արծածուած են զդացմունքներ այնպիսի խօսքերով, որ կրկնում են “Ապարի հաւուկ մի եմ բռնած ու բերած ժողովրդական երգի մեջն (էջ 46): Այս երգն չթքսրին

գէն ողբացած է թ. 4ին մէջ։ Իրմէ կը համարիմ նաեւ թ. 9 տաղն, զոր գ. Մսերեան Շոաքաղի մէջ հրատարակած է խորագրոյս ներքեւ։ “Զաքարիայի ուրումն երգ ի Ս. Կոյսն Մարիամ,,,: Մեր թ. 577 Զեռ. մէջ անանուն է. Ս. Ղազարու Ժ. Տաղարանի մէջ (էջ 154) Ցուցակի մը համաձայն ընծայուած է “Եպիսկոպոսի,, մը։

թ. 11—12 Ժանօթ են ինձ յիշեալ ցուցակէն, որուն համաձայն կը գտնուին Ս. Ղազարու Մատենադարանի Ա. Տաղարանին մէջ (էջ 547, 557), նոյնպէս թ. 13—14 նոյն Մատենադարանի “Ընդհանրական Ոտ.,” Զեռագրին (էջ 397, 400) մէջ։ Օրինակն չունենալով՝ հրատարակել չկրցանք հոս։

* * *

8. Զաքարիա իբրեւ Ժամանակակից, Հայրենակից եւ զուողակից Աղթամարցի բանաստեղծ Գրիգորներու եւ բանաստեղծ Խաչատուր Կեչառուեցւոյ արենակից, երգած է նոյն Խանդով, նոյն զգածումներով եւ նոյն պատկերներով, ինչպէս երգած են իր Ժամանակակիցք։ Քնարերգու է նա, վարդի եւ բլբուլի պատկերներու առջեւ խորհրդական Հայեցումներով։ Թէ այս կէտիս եւ թէ գաղափարներու բացատրութեանց մէջ շատ մեծ ազդեցութիւն կրած է Զաքարիա իւր ուսուալ շատ նոր բան մը չէ. մեր թ. 405 Տաղարանն, որ ԺԶ—ԺԷ դարէ կը թուի, կը բովանդակէ ի միջի այլոց նաեւ այս տաղը։ Համեմատելու է եւ “Հոգի մ առեր Ղարեան” տաղին հետ (թ. 405, Թոլ. 12ա), ուր նոյնպէս կան նման մոռքեր։

աւ շատ նոր բան մը չէ. մեր թ. 405 Տաղարանն, որ ԺԶ—ԺԷ դարէ կը թուի, կը բովանդակէ ի միջի այլոց նաեւ այս տաղը։ Համեմատելու է եւ “Հոգի մ առեր Ղարեան” տաղին հետ (թ. 405, Թոլ. 12ա), ուր նոյնպէս կան նման մոռքեր։

ցիւ Գրիգոր Կաթողիկոս Աղթամարցւոյ բանաստեղծութիւններէ, զորոնք սիրած է, ամիսիած է ի մի, յաճախ կարդացած եւ հետեւած։ Այսպէս “Ահա պայծառացաւ լոյսն արգական,, տաղն նմանութիւն մ’է Աղթամարցւոյ” “Յետ գնալոյ վարդին,, բանաստեղծութեան, մանը համեմատութիւնքն թողլով այլոց, կը մատնանշեմ հոսպարզապէս այս տունը.

Զաքարիա.

Գրիգոր.

Տիրես ամենայն ծաղկանցըն	‘Օ աղկանցըն հաւասար բոլոր,	գյուխըն դու ես,
Բաղմիս ի գահոյս որպէս	Որպէս զարգայ եւ տէր թագաւոր,	ամենու տիրես,
Արազիս արժանիքեղ ծառ ուայ զինուոր.	Գունովը վայելուչ հոտով անոյշ ես,	
Որ ես եմ զեղեցիկ թըռ-	Յամէն առաւաւու քան չուն թեւաւոր։	զարեւ փայլես։

Աւելի մեծ է նմանողութիւնը Զաքարիայի “Զօրք անմարմնոց հիանալով,, եւ Գրիգորի “Գովեալ սուրբ հայր ոմն յարակայ,, ցայժմ անծանօթ տաղերու մէջ. Զաքարիայինը ուրիշ բառերով շրջումն է միայն Գրիգորի տաղին. օրինակի համար այս տունը.

Զաքարիա.

Գրիգոր.

Կուտաղեալ սիրտ իմ յոյժ	Սուրբ եւ մաքուր հայր տոշորի,	պատուական
Խանդաղակաթ առ քեզ	Ազգի պարծանք եւ աննը- լինի,	ման
Սիրով կապեալ ընդ քեզ	Յոյժ փափաքիմ քո սուրբ	տեսլեան.
կապի,		

Ի' այլ ի քեզէ ոչ բաժանի: Քո անառակ որդիս անբան: Իիւսմամբ միտք իմ ի քեզ Երգեմ ձայնիւս նուաղէ, պարէ,

Մոլորական իմ ի տանէ, Մոլորական եմ ի տանէ, Զաքարիայէ սա գրեաւէ, Գրիգորիսէ սա գրեալէ, Իթափառնիկոմն աղքատէ: Իթափառնիկոմն աղքատէ:

Այս ամէն հետեւողութիւններով հանգերձ Զաքարիա ունի ինքնուրոյն ոճ մը, ոչինչ նուազ ողորկ եւ գրաւիչ քան ժամանակակիցները: Իր տաղերու մէջ եթէ թերութիւն մը զգալի է, այն կը կայանայ մասնաւորապէս մտաց բոնազբօսիկ արտայայտութեանց մէջ. թերութիւն մը, որ հասարակ է ընդհանրապէս ամէն միջնադարեան բանաստեղծներու. որուն պատճառն պէտք է համարիլ տներու սկզբնատառերու եւ երբեմն վերջատառերու մէջ կապուելու մոլութիւնը: Զաքարիայի բոլոր տաղերն գրեթէ այսպէս արուեստակեալ են. առաջին, երկրորդ, չորրորդ եւ իններորդ տաղերու տնատառերու մէջ ջանացած է դասաւորել այբուբէնը: Երրորդի մէջ յօդել “Ի ԶԱՔԱՐԻԱՅԷ,, տասներորդին մէջ “Ի ՂԱՐԻՊ ԶԱՔԱՐԻ,, իսկ հինգերորդին սկզբնատառերն կը կապեն “ԶԱՔԱՐԻԱՅ ՆԸԼԻԱՍՏԻ,, վարջատառերն “ՎԱՐԴԱՊԵՏԻՆ է,,:

Մենք ստորեւ հրատարակել փորձելով Միջնադարեան Հայ բանաստեղծիս մտաց արտադրութիւնքն առաջին անգամ, վստահ ենք թէ գրգիռ մ’ընծայած պիտի ըլլանք այլոց բանաստեղծիս այլ անծանօթներն ալ ի լոյս հանելու,

ըլլայ զրչագրաց յիշատակարաններ իր ձեռքէն,
որոնք իր կենսագրութիւնը կրնան լուսաւորել,
ըլլայ նորանոր տաղեր, որոնք իր մտաց կորովու-
թիւնն աւելի կրնան բարձրացընել:

* * *

9. Յետագայ հրատարակութեան ժամանակ
երկու շեռագիր գլխաւորաբար ունեինք աչաց
առջեւ: Առաջին 5 տաղերու համար բնագիր առած
ենք Մատենադարանիս թ. 684 շեռագիրն: Կա-
րեւոր շեռագրիս նկարագրութիւնն կու տանք
հոս համառօտիւ:

Թուղթը՝ 83: — Մեծութիւն՝ 11×8
սմ.: — Գլուխթիւն միասիւն 7×5 սմ.: —
Տողը՝ 17: — Թերթը՝ այժմ Ա-Ը: — Նիւթ՝
թուղթ հաստ եւ ողորկեալ, դեղնագոյն: —
Կազմ՝ հին կաշեկազմ: — Հանգամանք՝ լաւ-
եղելքներն կան այլ եւ այլ ձարուտուքներ.
պատռած ինկած են այժմ այլ եւ այլ թղթեր
(Գ. թերթէն 2. Դ. թերթէն 4. Ե. թերթէն
4. Զ. թերթէն 1 եւ Ը. թերթէն 2. Թղ. 25
կիսով պատռած է: — Գիր՝ բոլորգիր
փոքր, հաստ եւ կանոնաւոր: — Զարդագիրը
զրեթէ ամէն ոտանաւորի սկիզբը: — Խորա-
գիրը՝ սեւագեղ եւ մանր բոլորգիր. տնատառք
կարմրագիր: Լուսանցքն բաժնուած է ներսէն
երկու նեղ եւ գրսէն երկու լայն կարմրագծե-
րով: — Ժամանակ՝ ԺԶ դար, յետ 1540
տարւոյ: — Գրիչ եւ ծաղկող՝ ապահովապէս

Զաքարիա Եպիսկոպոս Գնունեաց: — Տեղի եւ
Տէր անյայտ: — Յիշատակագրութիւնը մի-
այն թղ. 26բ. “Երբ զայս տաղս ասես, զանար-
ժանս յիշես, երբ որ չի յիշես նա իսկի չասես,
տես եւ թղ. 17ա, 47ա, 53ա: — Տեղեկու-
թիւնը՝ կողի ներսը կը գրուի. “Առաքեցաւ
փոքր ձեռագիրս ի Հ. Մատթէոսէ Հաճեան.
Խոտորջուր գտաւ ձեռագիրս ի Խնդաձոր, ի
թաղն Քիշմիշին, ի տան Կիլանեան Քերովքէ ա-
շայի, որ ետ ինձ զայս ի պարգեւ. 1904.
Զ. 25,,: — Չեռագիրս Տաղարան մ'է,
ուր կը բովանդակուին. թղ. 2ա—42բ.
Գր. Աղթամարցւոյ տաղերը, թղ. 43ա—բ.
Յովհ. Թէկուրանցւոյ “Ե մահ քանի զքեղ
յիշեմ,, տաղի մէկ մասը: թղ. 44բ—46ա
խ. Կեչառուեցւոյ “Թէ մարդ ես,, տաղն
յարկակիցներով: թղ. 47ա—61բ. Զաքա-
րիայի 5 տաղերը. եւ 64բ—74բ կարա-
պետ Վարդապետի “Արարածոց տաղը,,, յօ-
րինուած 1540ին: թղ. 75ա—83բ օտար
նորագոյն ձեռքէ նոտրագիր մաս մը օրհնու-
թենագրէ մը:

Գրիչն Համարեցանք ԺԶ դարու բանա-
ստեղծն Զաքարիա: Առ այս յօժարեցուց զմեղ
նախ Չեռագրին բովանդակութիւնը, որ ինչպէս
կը տեսնուի ԺԶ դարու (-1540) Հեղինակաց
երգերն ունի միայն: Այսու կ'ունենանք մեղի տե-
minus post quam 1540 թուականը: Ժա-
մանակ մը, որ քաջ կը պատշաճի նաեւ Զաքա-
րիայի: Երկրորդ հիմ ունեինք Զաքարիա Համա-

ըելու գրիչ ձեռագրիս՝ այն մեծ նմանութիւնն,
որ կայ Արտֆորդեան եւ այս ձեռագիրներու
գրերու մէջ։ Ըստ ամենայնի մէկ գրիչ եւ
մէկ նկարագիր կը մատնանշեն երկու ձեռա-
գրացս ալ գրութիւնք։ այս տարբերութեամբ
միայն, որ Արտֆորդեան Չեռագիրն աւելի
մեծ բոլորգրով գրուած է քան մեր թ. 684ը
(Արտֆորդեան Չեռագրին մեծութիւնն է
 $20\cdot5 \times 15\cdot5$ cm):

Երկրորդ Չեռագիր մ'ալ ունէինք աշաց
առջեւ Մատենագարանիս թ. 663 Տաղարանը,
որուն նկարագրութիւնն է.

Թուղթը՝ այժմ 100: — Մեծութիւն՝
 $15 \times 10\cdot5$ սմ.: — Գրութիւն՝ միասիւն 10×6
սմ.: — Տողը՝ 15: — Թերթը՝ այժմ ՓԲ:
— Նիւթ՝ թուղթ հաստ եւ ողորկեալ, դեղնա-
զոյն: — Կազմ՝ շատ հին, ինկած են այժմ
կողերը: — Հանգամանելը՝ շատ խեղճ. քայ-
քայուած, բաժնուած եւ ինկած են շատ թեր-
թեր եւ թղթեր: — Գիլ՝ նոտր: — Զարդա-
րիլը՝ ամէն ոտանաւորի սկիզբը: — Խորա-
գիլը՝ Կարմրագիր. տնատառք են կարմիր եւ
մանուշակ գրերով: — Ժամանակ՝ անյայտ,
ԺԷ—ԺԸ դար հաւանականաբար: — Գրիչն
Յովհաննէս (թղ. 86թ): Ստացիչն՝ Աստուածա-
տուր (թղ. 67թ): — Տեղի՝ անյայտ: — Կը
բովանդակէ գլխաւորաբար Գրիգոր Աղթա-
մարցւոյ տաղերը:

Բացի այս երկու տաղարաններէն գործածած
ենք նաև Մատենագարանիս թ. 405 եւ թ. 577

Տաղարանները: Առաջինը յայտնի է արդեւ Տաշեանի Ցուցակէն (էջ 856—57). Երկրորդն ընդօրինակուած է Մկրտիչ Ոսկանեանէ յԱժդարիսան յամի 1742: — “Տաղն վասն Ղարիպութեան,, համեմատած ենք Կերլա Հայաքաղաքի ԽԳ. ա. տաղարանին հետ, որ օրինակուած է 1605ին Յակոբ Թոխաթեցւոյ ձեռօք ի Զամոսցա:

Կաֆաներու հրատարակութիւնն եղած է ըստ թ. 98 Զեռադրին:

ՏԱՂԻՔ

ԳՅՈՒՄՐԻԱՆ ԳԼՈՒԽԱԿԱԶ

ԵԳԻՍԿՈՊՈՍԻ

1.

ՏԱՂԻ ԽԺԸԸԾՑԻՈՅ

ԶԵՐԵՐԻՑ ԵՊԻՍԿՈՎՈՒՅԻ ԵՄԵՆԱՅՆ
ԳՆԱԽՆԵԱՑ

Առաջին մարդոյն նմանիս,
5 զոր ստեղծեաց Հայրն անեղական:
Բանքն ծոցածին անճռու,
զնայ արար պատկեր տիրական:

Գեղեցիկ ես քան ըզնա,
Դոր շինեաց աջըն Հայրական:
10 Դու չես հողեղէն զարմէ,
'ւ ի լուսոյն ես արփիական:

Երկնից բանակքն անմահից,
ըզպատկերըն քո հիանան:
Զքեղ իւղ մեծագին ասեմ,
15 որ խորհուրդ ես արքայական:

1. ԲՆԱԴԻՇ ԸՆԴՐԱՆՑ ԷՆ + ՎԱՐԴԵՆԱԴՐԱՆԻՆ ԹՌ. 684,
ԷՆ. 47 - 49 թ. ՉԵՐԵԴԻՇ (= A.). ՀԱՅԵՎԱՐԱՆ ԷՆ +
Ա. Վ. ՏԵՎԱՆԻԿԻ հրատարակութեան հետ (= H. ԴՔ-
ՀԱՅԵՐԻ, ԷՆ 78 - 81): ՀԱՅ. ՀԱՆԴ. ԱՆ. ԷՆ 238:

ԽՍՐԱՐԴԻՇՆ Ա. ՀԱՆԻ ԱՆ տաղ ի խժըցոյ Զա-
քարայ եպիսկոպոսէ ամենայն գնունեաց. . H. ԱՆ տաղ Զաքարեայ գնունեաց եպիսկոպոսէ:, :

4. H. մարդոյ նմանես: — 6. H. բանին: —
7. H. զնայ: — 11. H. չէ + 'ւ: — 12. H. բանակ ան-
մահին: — 13. H. ընդ պատկերըն: — 14. H. իւղ:

Եղեմաբուխ աղբեւը,
արարածք ի քէն զովանան:
Ընդրեալդ ի զաւրաց վերնոց,
գովելի ես որդւոց մարդկան:

20

Շագ զարմանալի կազմիս,
յարքայից գրլուխըս նրշան:
Ճողովին ծաղկունք լերանցդ,
եւ տեսնին զքոյ գեղտ աննըման:

25

Իբր ըղթագաւոր բազմիս,
հոտ առնուս դու անմահութեան:
Լոյս վառիս ի գիշերի,
հալածես զխաւարս հեռական:

30

Խոհեմ իմաստուն զինուոր,
սարսափին զաւրքն ի քէն դողան:
Ճառ յեղեմական դրախտէն,
միշտ կանաչ եւ անթափական:

35

Կենաց պըտուղ ի լուսոյ,
անթարշամ եւ անապական:
Հոտ անուշ ի քէն բուրէ,
փարատէ զցաւս մարդկան:

Զայն քո տատրակի սիրուն,
ողջախոչ մըտաւք մաքրական:
Ղամբար աստրղ լուսաւոր,
ելանես ի յառաւաւտեան:

40

Ճմլեալ խաղող ի յորթոյ,
քաղցրահամ բաժակ բերկրութեան:

16. H. էղեմաբուխ աղբիւր: — 18. H. զորաց: —
19. A. որդոց: — 23. H. տեսնեն... գեղդ: — 26. H.
առնես: — 28. A.H. զինուոր: — 32. H. պտուղն: —
40. H. յորթոյն: — 41. A. քաղցրահամ:

Մաքուր մարդարիտ մարմնով,
վարսաւոր սրովբէանըման :

45 **Յարմատոց ի տունկ փըշոց ,**
վարդ փթթեալ արմաւ եւ շուշան ,
 Նոր ծաղիկ ի գնացըս ջուրց ,
հոտ բուրէ ի քիմըս մարդկան :

50 **Շաղ առնուս յառաւաւտէ ,**
ով տեսնի ըզքեզ հիանան :
 Ոսկի խընծոր ցանկալի ,
յեռեալ ես ընդ սարդիական :

55 **Չքնաղ վայելուչ գունով ,**
երփնազարդ որպէս ծիածան :
 Պատկեր նըման հրեշտակի ,
սոսկալի եւ յոյժ հրաշազան :

Զուր մանրածաւալ գնացիւք ,
ելանես ի յոսկի ական :
 Բահ դասուց հրեղինացն ,
պահէ զքեզ զաւըքն անմարմնական :

60 **Սոսկալի զըմուռ եւ խունկ ,**
դու աւծումն ես անապական :
 Վայելուչ անգին հանդերձ ,
եւ րզգեստ թագաւորական :

65 **Տաղիք երգս դրուատեցից ,**
զքեզ գովեմ քաղցրիկ ձայնական :
 Բոտեալ ծարաւիմ հոգւով ,
նըւաղիմ առ քոյդ տեսութեան :

43. A. սրովբէայնման : — 45. A. վարթ : H. չէ + եւ : — 49. H. տեսնէ : — 50. H. խնձոր : — 53. A. երբնազարդ : — 56. A. մանրայծաւալ : H. մաքուր ծաւալ : — 58. H. դասուցն հրեղինաց : — 59. H. պահ : — 64. A. դրւատեցից : H. դրուատից : — 65. H. գովեն : — 66. A. հոգով :

Յաւաւք եմ վիրաւորեալ,
սպասեմ ես առողջութեան:
70 Իիւսեա զիս ի քեզ սիրով,
բըժըշկեա յախտէս զազրական:

Փութամ հետեւիլ վարուցդ,
որ ամբիծ ես անապական:
75 Քոյ արարողին երգեմք
զաւրհնութիւնս միշտ եւ յաւիտեան:

2.

**ՏԱՂ ՎԱՐԴԻՆ ԵՒ ԲԼԲՈՒԼԻՆ
Ի ԶԱՔԱՐԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԵ ԳՆՈՒՑԻՈՑ**

իշանզի բյուզանձն ասէ:

Ահա պայծառացաւ լոյսն արեգականն,
5 Այսաւը ելեալ ծագեաց յաշխարհս ամենայն,
Թուչունքըն մեզ բերեալ աւետիս գարնան,
Քաղցրիկ եղանակեն ըզերգս աւրհնութեան:

Բըղիսէ երկիր ըզբոյսս, ծաղկաւք զարդարի,
Ոստունք եւ ճիւղք ծառոցն ամեն փըթըթի.

70. А. ւիւսեայ: — 71. А. բըժըշկեայ: —
72. Н. հետեւել:

2. Բնագիր առնուաց է Թ. 684. Թու. 49բ—57մ
(= А.). Համեմապուաց է Տեղանցի հրատարակութեան հետ
(= Н. աբու Հայերի, էլ 86—91): Հմբա. Հանդ. Ամս.՝
279—281:

Խսրագիրն Ա. «...ի «...ի Զաքարա եպիսկոպոսէ
գնունցոն: Ի. «...ի Խաչատուր եպիսկոպոսէ Ամենայն
գնունեաց»:

3. Н. լունի այս բառը: — 4. Н. լոյս: — 5. Н.
ել ծագեաց յաշխարհ: — 8. А. ըզբուսս: Н. բա՛ եր-
կիրս բուսօք «...»: — 9. А. ճիւղք:

10. **Ծաղկին ազգի ազգի,** տան ծափրս ծափի.
Եւ զհոտն անուշ բուրեն ի քիմս ամենի:

Գայ բըլպույն իջանէ ի մէջ բաղչենին,
Խընդրէր եւ որոնէր բզիւր սիրելին.
Ետես որ էր ի քուն ի մէջ կոկոնին,
15. **Սիրով քաղցրր խաւսէր զբանս ողորմագին:**

Դու վարդ ես անթառամ ի դրախտն Ադենի
Մեծ թագաւոր եւ տէր ծաղկանցն ամենի.
Ի քո գունէտ ծաղկունքն ամէն զարդարի,
Եւ պայծառ գեղեցիկ փայլեն ի յերկրի:

20. **Ես կու այրիմ ի քէն երբ լինիմ հեռի,**
Եւ զաւրն ի բուն շրջիմ ողորմ ու լալի,
Զար եւ ֆիղան կանչեմ թռչնոցն ամենի,
Որ թէ շաբար տան ինձ, նայ սապր ու լեղի:

Զարթիր, ով սիրելի, ի յառաւաւտին
25. **Որ ես գու սարսափելի ահեղ տեսողին.**
Հարժէ քաղցրիկ հողմով ըզթերթըտ քոյին,
Եւ զիս արժանացու տեսութեան նորին:

Եկեալ զումրին ասէ թռչնոց բըլբուլին,
Սիրով արեկ մտնունք մէջ կանաչ բաղչին.

10. H. ծաղիկք: — 11. H. ամէնի: — 12. H.
գայր բլբուլն իջանէր ի մէջ բաղչենին: — 13. A. ըզուր:
— 14. H. ետես որ ի ներքոյ էին կոկոնին: — 15. H.
քաղցրախօսէր: ողոգին:

17. H. ծաղկանց ամէնի: — 18. H. գունէդ:
զարդարին: — 19. H. փայլին:

20. H. յերբ: — 22. H. զան ու... ամէնի: —
23. H. նա:

25. H. ուր ես: — 26. H. ըզթերթըտ: — 27.
H. շունկ զիս: A. արժանացոյ:

28. A. առիւ սիստալ մնչեւ բուլ 68 նունի, եր-
ւու բունը բնիւշ ըլլում (թու. 50բ է եւ 51մ է մէլ-
տիւ): Թուրայն լրացնաց էնց Տեղանցի օրինակն: —
H. եկեալ:

30 Որ գան լեռանց ծաղկունք մէջ վըրան զարնեն ,
Ուրախանան ընդ մեզ ի տեսրն վարդին :

Էզտիւ եւ ըզգիշերն եմ ես անդադար ,
Զիմ սէրս ծանուցանեմ նորա հաւասար .
Որ գայ վարդըն սիրով առնէ ինձ ղըար ,
35 Թէ չէ զընամ լինիմ ի յիրմէն բէզար :

Թռչունք հաւասար ինձ երանի տան ,
Թէ վարդն է գեղեցիկ եւ յոյժ պատուական .
Որ սիրով զարդարէ զծաղկունքն ամենայն ,
Զշաղն ի նմանէ առնուն եւ պայծառանան :

40 **Ժողովեցան ծաղկունքն եւ սիրով եկին ,**
Տեսին զշահ բլբիւն ի մէջ տերեւին .
Ամէնքըն խոնարհեալ երկիր պագեցին ,
Եւ զվարդն ընդ բլբուլին ձայնիւ գովեցին :

45 **Իսկ բլբուլն ընդ զումրին քաղցր եղանակէր ,**
Տեսեալ զվարդն ուրախ եւ սիրտն ծափէր .
Գունովըն գեղեցիկ հոտովն անուշ էր ,
Որ զամենայն ծաղկունք ինքն զարդարէր :

Լսեմ ես զքոյ ձայնդ յերեկոյին ,
Չառնեմ դուր եւ դադար ի մէջ գիշերին ,
50 Ե քոյ բազում սիրոյն ես կու թառամիմ ,
Զշաղն ես չառնում նա ես թօթափիմ :

Խաղաղ ամպն ի վերուստ քաղցր ցողէ քեզ ,
Եւ միշտ կանանչ պահէ անարատ ըզքեզ .
Դու գեղեցիկ լուսով հէնց աննըման ես ,
55 Որ յամէն առաւաւտու քան զարեւ ծագես :

Ճաղիկ անթառամ ծնեալ ծովային ,
Վառեալ ի գիշերի եւ բողբոջածին .

Դու մաքուր պատկերով ես նըման լուսնին
Որ լինի բոլորեալ ի տասնուհընդին:

60 **Կարմիր է քո շրթունքդ եւ միշտ ի վառ**
 Եւ ամենայն լեզու ճառել չըկարէ.
 Կլափդ մուշկ ու ամբար անուշահոտ է,
 Եւ լեզուդ ի բերանդ Մըսրի շաքար է:

Հոտով ես դու անձառ պատկերդ է ի վառ,
65 **Գունով ես գեղեցիկ եւ լուսանկար.**
 Սիրով համբուրեցից իմ սրտով յօժար,
 Եւ ծրբարեմ զքեզ յիմ հոգիս հաւսար:

70 **Զայնիւրս պաղատիմ առ սրբութիւնդ հեզ,**
 Սիրով քաղցր խաւսիր, տուր պատասխան մեզ,
 Որ զիմ աղաշանս դու անտես չառնես,
 Եւ դառնացեալ ոգով ի քէն չի մերժես:

Պաւղելով ըղքունն ի յաշացս հանի,
 Եւ ծարաւեալ անձինս զարտասուս արբի.
 Ի քոյ բազում սիրոյտ զմարմինս մաշեցի,
75 **Լըցն զկարաւտեալս ի քում սեղանի:**

վարդի խսոսի ընդ բյուղին ևս միշիճարի զիայ
պատասխանի տաղով այսպէս:

Ամրտար եւ իմաստուն քաջ արքայ լոռէ,
 Դու ես ինձ սիրելի ի բոլոր սրտէ,

62. H. անուշահոտէ :

68—71. H. ս-նի .

“**Զայնիւրս պաղատիմ առ սրբութիւնդ**
Հեզ սիրով ու քաղցրախօսիր դու.
Տուր պատասխան մեզ չառնես անտես.
Եւ դառնացեալ ոգով ի քէն չմերժես,,:

71. A. ոգով : — 73. H. արտասուեցի : — 74 :
H. չ-ս-նի քոյ : A. սիրուտ . H. սիրոյդ : — 75. A. լըցոյ .

76. H. իօսեցաւ ընդ բլագու լին եւ միշիթարեաց
զնա այսպէս :

80 Ի քոյ անչափ սիրոյտ իմ սիրտս ի վառ է
Էն արարիչն Աստուած որ ծածկագետն է :

Մաքուր եւ պատկերով գեղեցիկ թռչուն,
Դու ես լեզուով լատիֆ եւ մըտաւք արթուն,
Սիրուն քաղցրաբարբառ ի մէջ հաւերուն,
85 Եւ հանապազ նոցա ես ուրախութիւն :

Յառաջագոյն դու գաս եւ զիս հարցանես,
Շըշիս ի մէջ բաղչին եւ զիս որոնես,
Սիրով եւ քաղցրութեամբ զիս զարթուցանես,
Եւ ծաղկանցն ամենայնի պարծանք ցուցանես :

90 Նըստիր դու ի կառս իմ եւ բըլպուլ երգէ
Թողլ քոյ շիրին լեզուտ իսկի չըլուէ,
Կուրբ եւ բարակ ձայնով դու ըզիս գովէ,
Որպէս որ սրբութեանըտ քոյ վայելէ :

Շընորհքն աստուածային ի քեզ իջանէ,
95 Եւ աղբեւրս դետաւրէն ի քէնէ բըղիսէ,
Զպասքեալ ծարաւի սիրտս արբուցանէ,
Եւ տերեւապատ քողով ըզիս զարդարէ :

Որով եւ փափաքիմ ըզքոյ դալդ առ իս,
Վահեմ թէ հեռանաս զինչ լինիմ դերիս .

80. A. սիրուտ . H. սիրոյդ : — 81. A. ծածկագետն . H. որ ծածկագետ է :

82. H. մաքուր պատկերով . եւ . . . : — 83. A. լեզով : 84. H. սիրով : A. քաղցրայբարբառ :

87. H. շրջես : — 89. H. բարձանց :

90. H. բըլպուլն : — 91. H. լեզուէդ . . . չի լուէ :
— 93. H. սրբութեանդ իսկ վայելէ : A. վաելէ :

95. H. ի քեզնէ : — 97. H. զտերեւապատ :

98. H. լունէ եւ : փափագիմ : դալդ իմ առ իս :
— 99. H. հեռանամ :

100 Եթէ յանկարծ ի մէջ թրփիս երեւիս,
Կա բերկրեալ զուարձանայ իմ սիրտս եւ հոգիս:

Չրկայ քեզ աւրինակ յամէն կենդանի,
Տեղեամբըտ գեղեցիկ եւ զարմանալի,
Յերբ որ ծով աչերըտ քոյ կու թարթի,
105 Եսկ դողայ ամենայն յաւդուածս եւ սարսի:

Պարզ եւ մաքուր յրստակ զերթ հայելի ես,
Ուր զիմ գեղեցկութիւնս միշտ տեսանեմ ես.
Եւ քան զամէն ակունքըն պատուական ես,
Որպէս մեղու խորիսին քաղցր եւ անուշ ես:

110 **Հ**րբեղէն կամարն ես դու երկնային,
Եւ լուսեղէն կամարն հաստատեալ ի նմին.
Ժողովէ ամպրս թեթեւ, տուր անձրեւս անգին,
Եւ շինէ զմարդարիտն ի մէջ սադաֆին:

Ռանկս որպէս ըզլալ սպիտակ ու կարմիր,
115 Եւ կատարեալ սիրով ի ներս մերձեցիր.
Եթէ խելք ու գաֆար ունիս նայ զիտցիր,
Որ զիմ ծածուկ խորհուրդս զամէն յայտնեցիր:

յոհացառ բլլպուլն ընդ պատասխանիս նորս,
յացեալ զշերան իոր աւրհմանց զնայ եւ ասէ:

120 **Ս**իրով պատասխանեց բըլպուլն վարդին
Եւրհմեմ ես անդադար ոզՏէրըն վերին,

100. A. յանգարծ : H. թրփին : — 101. լւանի եւ :
— 104. A. յերփ : H. աչերդ : — 105. A. յաւդւածս :
107. H. յոր . H. որ : — 110. H. Հրեղէն կամար :
— 111. H. կամար : — 111. H. ժողովիս յահպս : —
112. H. շինես մարդարիտն :

116. H. խելք ու գաֆար ունիս նա : A. գեցիր :
— 117. H. որ իմ... խորհուրդ :

118—119. H. գոհացաւ ընդ պատասխանիս նորս
բացեալ զբերան : — 120. H. պատասխանեաց... ընդ
վաղին :

Որ լըցեր է զպատկերտ քոյ լուսով ի լին,
Եւ զարմանք է ցուցեր ամէն հօղածնին:

Վարդ ես դու վայելուչ կանաչ տերեւով,
125 Եւ լի իմաստութեամբ ես որպէս ըզծով,
Դու բազում խաւսեցար քաղցրութեամբ սիրով,
Եւ գովասանութեամբ առ իս նամակով:

Տիրես ամենայն ծաղկանցըն բոլոր,
Բազմիս ի դահոյս որպէս թագաւոր,
130 Արա զիս արժանի քեզ ծառայ զինուոր
Որ ես եմ գեղեցիկ թըռչուն թեւաւոր:

Բամք թռչունք երկնիցըն քեզ հասրաթ է,
Սիրով ինձ ասացին թէ զվարդըն գովէ,
Եթէ մէկ պահ լըռես, նայ քեզ դունահ է,
135 Որ հանապաղ յառջեւդ քան զջահ ի վառ է:

Յայտէ լոյսըն թափանց ի քոյին թերթէ,
Որպէս ըզճառադայթս ի յարեգակնէ,
Եւ ըզնըշոյլ քոյ շողիտ ի սիրտս իմ ծագէ,
Եւ կատարեալ սիրով ի քեզ հաստատէ:

140 Իիւդ ես մեծագին որպէս պալասան,
Եւ խորհուրդ արքային, ով վարդ պատուական,
Դու ես նոր առաւաւտ եւ գուշակ գարնան,
Եւ խրնդութիւն բերես ամենայն մարդկան:

122. H. զպատկերդ. — 123. H. ցուցեր: —
124. H. կանանչ: — 125. H. լունի ես: — 127. H.
գովասանութիւն առնես: — 128. H. Տէր ես: —
129. H. բազմես: — 130. A. արայ. զինուոր: — 131. H.
որ ես դու...: — 133. A. զվարթն: — 184. H. նա
— 135. H. առջեւդ: — 138. H. եւ ի նշոյլ: — 139.
H. շողիդ ի սիրտ իմ: — 140. H. իւդ ես: — 141.
A. վարթ պատւական:

Փարեմ ես հանապազ ըզվարդըն սիրով,
145 Եւ զարարիչն երկնից փառաւորելով,
Որ պահէ ըզվարդն անթառամ դունով,
Եւ զարդարէ զնա կանաչ տերեւով:

Քոյ թագաւորին փառք անլռոելի,
Որ ի մարդկանէ անտես ի յերկինս նըստի,
150 Ինքն յամենայն լեզուէ աւրհնեալ եղիցի,
Եւ ի հրեղէն զաւրացն միշտ երկրպագի:

Ատէ զայս աշխարհը խեւ գընունցի,
Որ կու թափէ զմարդիկ քան զտերեւ ծառի,
Դարձիր ի մեղաց ու գործէ բարի,
155 Որ չի կըրես ամաւթ ի կալն Ռւոնայի:

3.

ՏԱՂ ՎԱՐԴԻՆ ԵՒ ԲԼԲՈՒԼԻՆ ԸՍՏ ԱՆՈՒԱՆ ԵՐԳԱՋԻՆ Ի ԶԵԿԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Իսկ գարուն երբ քաղցրիկ հընչէ,
5 Նայ հաւ բըլպուն եղանակէ,
Եկեալ յայգին զվարդըն խընդրէ,
'Ի ի մէջ բաղչին զնայ որոնէ:

144. H. Փարիմ: A. զվարթն: H. հանապազ սիրով: — 146. A. զվարթն: — 147. H. կանաչ: — 148. H. է անլռոելի: — 150. A. լեզուէ: — 151. H. եւ հրեղէն զօրաց:
152. H. գնունեցի: — 154. H. եւ:

3. Բնադիր առնուած է դ դահ ձանօն օրինակն Արտենաբանիս. Թա. 684, Թաղ. 55—57: Հմար. Հանդ. Ամ. 281—82:

Զեւադին մէջ խորադիր սոնէր. “Դարձեալ տաղվարդին եւ բլւլին. ըստ անւան երգողին ի Զաքարեայ եպիսկոպոսէ”:

6, 13, 24, 28, 52 վարթ:

Զաւրն անդադար ի շուռ կու գայ,
Շըրջե լերունքդ 'և յամէն սահրայ,
10 Տեսնի ղծաղկունքն 'և ուրախանայ,
Եւ սիրով հարցանէ նոցա:

Այլ հաւ զումրին եկեալ առ նայ,
Ասէ բըլպուլ վարդըն կու գայ.
Գընայ կանչէ բաղչին վերայ,
15 Մինչ որ զկանաչ փարդէն բանայ:

Ահայ գիշերն ինձ քուն շրդայ,
Ֆըղան կանչեմ վարդին վերայ,
Վահեմ ձայնէս իմ հեռանայ,
Աղաղակեմ երբ լուսանայ:

20 Քաֆուր վարդն որ զայն լըսեց,
Նայ ըզկանաչ փարդէն պատառեց,
Ելաւ կարմիր վըրան փըռեց,
Ու զշահ բըլպուլն ի ներս կոչեց:

25 Քաղցրիկ հողմըն շարժէ ըզթերթ քոյ,
Զիս արբուսցէ յանուշ հոտոյ,
Զըհանդարտիմ ի քոյ սիրոյ,
Բեր համբուրեմ ըզտիպըն քոյ:

Ասէ վարդըն ի բըլպուլն ուրախ,
Դու արեկ յիմ վըրանս անախ.
30 Ինձ սիրով ծառայեա մէկ պահ,
Զիս կու քաղեն տանին անշահ:

Արթուն կենամ ես վասըն քոյ,
Երդեմ ձայնիւ զերդըս սիրոյ.
Մերձ լինիմ քեզ համբուրելոյ,
35 Նայ դուրանայ ցաւըս մարմընոյ:

Բոտեալ սիրով քոյ կու այրիմ,
Զի զքեզ տանին քաղուի շունչ իմ,
Վահեմ թյանկարծակի մեռանիմ,
Կարաւտով ի քէն բաժանիմ:

40 Ի բաց թողում ըգքեզ գընամ,
Լոյսըս քաղուի զինչ հեռանամ,
Դառնութեամբ կենաւք ի շուռ դամ,
Եւ ի դէմ քոյ նըստեալ ողբամ:

45 Ի յիմ բաղչիցըս մի գընար,
Ով քաղցրաձայն մըրղիսահար,
Երբ կու գընաս զիս ի հետ տար,
Իմ կարմիր վըրանիս համար:

50 Աղւոր ու թառ է գեղըն քոյ,
Երթամ դիտեմ ըգպահըն քոյ.
Ի տարին մէկ ամիսըն քոյ,
Գամ իջանեմ ի բաղչէն քոյ:

55 Յօրժամ որ վարդըն զայն լըսեց,
Ուրախացաւ զբրլպուլն աւրհնեց.
Ըզնայ ի Տէր Աստուած յանձնեց,
Ողբով ի յիւրմէն բաժանեց:

Էլեալ բըլպուլն արտասուալի,
Վարդին ասաց կաց կենդանի,
Մինչ որ բաղչետ քոյ կանաչի,
Փութով դառնամ, ով սիրելի:

37. 40. քաղւի: — 38. յանդարձակի:
45. քաղցրայձայն: — 46. գընայս: — 55. ի
յուրմէն: — 56. արտասւալի:

4.

**ՏԱՂՎԱՐԴԻՆ ԵՒ ԲԵԼԲՈԽԼԻՆ
Ի ԶԱՔԵՐԻԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԵ**

Այսաւր դառնայ արեւն ի խոյն,
Եւ մեզ բերէ պայծառ գարուն:
5 Բուսնին ծաղկունքըն գոյնըզգոյն,
Զմեզ արբուսցեն յանուշ հոտոյն:

Գան եւ թռչունքըն պար առնուն,
Քաղցր եղանակըն հաւերուն:
10 Դիլպար բըլպուլն հետ ծաղկընուն,
Շատլըխ կէնէ ի վրայ վարդուն:

Եհարց բըլպուլն ի նոցանէ,
Թէ ըզիմ վարդն ով կու գիտէ.
Զի սէր նորա զիս կու այրէ,
՚Ի աշս ի լալոյ ոչ դադարէ:

15 Ելեալ ծաղկունքըն գընացին,
Սալամ դուղայ տարան վարդին.
Ըզըլպուլի սէրն երգեցին,
Չայնիւ քաղցրիկ ողորմագին:

4. Բնուժիր սունունց է Արտենորանիս թ. 684,
թ. 57—59բ Զեւժիրն (= A.). Համեմատունց է
թ. 663, թ. 16—18բ Զեւժիրն հետ (= B.): Հմատ.
Հանդ. Ամ. 282—83:

Խորաժիրն A. սունի սունի Զաքարայ եպիսկոպոսէ,,
B. “Տաղ Զաքարեայ եպիսկոպոսին Լըմեցոյ ասացեալ
անուշ”:

5. B. բուսանին ծաղկունք: A. ...ըսգուն: —
6. B. Աէլամ տուղա տանին վարդուն: A. հոտուն:
9. B. դիլպէր պիւլպիւլ: — 10. B. կանէ:
11. B. պիւլպիւլ: — 12. B. Թէ ըզիմ: A.
վարթն:
16. B. սէլամ տուղա: — 17. B. ըզպիւլպիւլի:

Թէ բըլպուլի սէրն հետ ինձ է ,
20 Թող սակաւիկ մի համբերէ .
Ժուկս ելանելն իսկ պատեհ չէ ,
'Ի իմ բաղչէս հաւասար փուշ է :

Իսկ ակն ունիմ նորա գալու ,
Որ գայ ի յիմ բաղչէն իջնու ,
25 Լըռէ ըզձայնն իւր ի լալոյ ,
Քաղցրիկ երդէ զերդըս սիրու :

Խաղաղ չառնում ի գիշերին ,
'Ի երթամ բերեմ ըզհաւ զումրին .
Ճափս հարկանեմ ի դէմ վարդին ,
30 Սըրտաւքս յաւժար եւ լալագին :

Կանաչ բաղչէն քոյ վայելուչ ,
Զիս մի խոցեր դու առանց սուչ .
Ճաւ զումրին երեկ ի դրուց ,
Յէր կու մերժես զիս յայլ հաւուց :

35 Զայն քոյ եղեւ ինձ լըսելի ,
Այլ մի գընար յիսնէ հեռի .
Պամբար վառեա ի գիշերի ,
Ելեալ նըստիմ քոյ առաջի :

40 Ճուղըտ նըստիմ յերերմանի ,
Քունս է հատեր ի գիշերի .
Մարմինս առ քեզ յոյժ ծարաւի ,
Վասրն տեսլեան քոյ ցանկալի :

19. B. պիւլպիւլի : — 22. B. պաղչէս : — 23.
B. գալուն : — 24. B. պաղչէս :
25. B. լըռէ զձայն իւր ի լալու :
27. B. ի գիշերի : — 30. B. սըրտովս :
31. B. կանանչ պաղչէդ : — 33. B. եկաւ :
37. A. վառեայ : — 38. B. քո :
39. B. ճուղըդ : — 42. B. քո :

Յառաւաւտունն, երբ կու բացուի,
Գոյնն է պայծառ եւ գովելի .
45 Առ ձայն ածեմ քեզ սիրելի ,
Սիրտ իմ սիրով քոյ ոչ յագի :

Շուռ արեկ ի բաղչես կանաչ ,
Յիս մերձեցիր դու անամաչ .
Ռւշիմ խոհեմ իմաստուն քաջ ,
50 Առ իս մաւտեց , նըստիր ի յաջ :

Չը քնաղ գունով ես միշտ ի վառ ,
Դու ահաւոր ես ու անճառ .
Պատկերըն քոյ լուսանըկար ,
Գըլուխ ծաղկանցն ես հաւասար :

55 Զուապ կու տայ ինքն յամեն դամ ,
Յառաւաւտուն զփարդես բանամ .
Ռահ սիրով ընդ քեզ կու գամ ,
՚Ի այլ ի քեզնե ոչ հեռանամ :

60 Սարսեմ եւ ես ի քէն դողամ ,
Երբ որ շարժիս նայ հիանամ .
Վերայ վարդիտ ուրախանամ ,
Առնում ի դրախտրն վերանամ :

Տուր րդայն քոյ ի գիշերիս ,
Որ ծըրարեմ զքեզ ի յոգիս .

43. B. յառաւաւտուն : A. բացւի : — 44. A. զունն . B. գոյնդ : — 46. B. սիրտս ... քոյ : — 47. B. շուրջ արեկ ի պաղչես կանանչ : — 49. B. ՚ւ իմաստուն : — 50. B. նըստիմ : A. ի յաչ :

52. B. ու պայծառ : — 53. B. քոյ : A. լուսայնկար :

55. B. կու տա... ժամ : — 56. B. զկանանջ փէրտէն յետ կու բանամ : — 57. B. հետ : — 60. B. նա : — 63. B. քոյ :

65 Պախացիր ի մէջ բաղչիս,
Եւ սրբութեամբ համբուրէ զիս:

70 Յաւ բրլպուին փարատեցաւ,
Յորժամ զքաֆուր վարդըն տեսաւ.
Իիւսմամբ սիրով ծիծաղեցաւ,
Այլ տրբտմութեան հոգ չի տարաւ:

Փութով ի սէր քոյ ես եկի,
Զվարդն իմ պայծառ գունով տեսի.
Քոյ արարողն աւրհնաբանի,
Յերկրէ յերկինս անլըռելի:

75 Զաքարիա յիմար գերի,
Սէրըն փուշ է գառն ու լեղի.
Դու աստ արա թագբիր քեզի,
Որ անդ շըլնիս խեղճ ու լալի:

5.

ՏԱՂ ԸՍՏ ԱՆՈՒԱՆ ԵՐԳՈՂԻՆ

Ի ԶԵՐԵՐԻԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԳՈՎԱԾՍԵՆԱԿ-
ԹԻՒՆ ԱԿՄԵՄՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

5 Զաւրբ անմարմնոցն հիանալով,
Ընդ բարի վարս քո ճրգնելով,

65. B. պախչիս: — 66. B. համբուրեա: —
67. B. պիւլպիւլին: — 68. B. երբոր: A. վարթըն: —
72. A. զվարթն: B. գունով պայծառ տեսի: — 73. B.
արարաւղն: — 75. AB. Զաքարիայ: — 67. A. արայ:
B. թապտիր:

—

5. Բնուդիր առնուած է թ. 684, Թ. 60—61 Բ Դ
Հայ Հայոն Օրէնոն Արտէնուարտանիս: Հ ՀՀ. Հ Հ. Դ
Ա. 283—3:

Խորսդիրն էր յՕրէնոնին. “Այլ տաղ լստ ան-
ւան... ի Զաքարիայ...”

Եւ պարակից քեզ լինելով,
Եղանակէն զերգս ցնծալով:

Արքայական եղեր ծառայ
Ամբիծ վարուք իբր զԵղիա,
10 Զսառնացեալս ի սէր քոյ վառեա
Եւ զհոդու ցաւս ապաքինեԱ:

Քարոզաւղ բանին եղեր,
Ըզմոլորեալ հաւատս դարձուցեր,
Ըզդըլորեալսըն կանգնեցեր,
15 Եւ ըզվիրաւորս բըժըշկեցեր:

Արքայութեան ես ժառանգորդ,
Մուծեա ըզմեզ եւ լեր կըցորդ,
Դու աղբեւր գետաւրէն եւ յորդ,
Արքուցանող տէր հոգեւորդ:

20 Բամեալ սիրով սիրտ իմ յընծայ,
Հեռաստանէ առ քեզ խայտեայ,
Եւ ողջունեալ քեզ համբոյր տայ,
Սիրով ի սէր քո կապեցԱ:

25 Ի նըւաստէ բանըս շաղկապ,
Ընդ քեզ սիրով եղէ ի կապ,
Տիւ եւ գիշեր եմ ես ի տապ,
Սիրտս յաւժարի տեսլեանդ անխաՊ:

30 Ահայ արեւ մեզ ծագեալ է,
Զսէրն Աստուծոյ ի մեզ վառէ,
Զխաւար մըտացս իմ թաւթափէ,
Մէջ գիշերի, յառաւաւտէ:

35 Յեղեմական դրախտին տընկոյտ,
 Անապական ծաղիկ ծառոյտ,
 Պայծառ գունով փըթթեալ ի յոստ,
 Հոտ քոյ բուրէ անուշահո՛Տ :

Նըւաղեալ սիրտ իմ յոյժ տոչորի,
 Խանդաղակաթ առ քեզ լինի,
 Սիրով կապեալ ընդ քեզ կապի,
 'Ի այլ ի քեզնէ ոչ բաժանի :

40 Ընտրեալո ի յանձառ էին
 Ըղքեզ ետուր ի դարիս վերջին,
 Ինըն հարեւր հայ թըւականին,
 Ութսուն եւ եւթն այլ ընդ նըմին :

45 Կիւսմամբ միտք իմ ի քեզ պարէ,
 Մոլորական եմ ի տանէ,
 Զաքարիայէ սայ զըրեալ է,
 Ի թափառնիկ ոմն աղքատէ :

50 Անկեալո յերկիր կողկողագին,
 Սըրտաւքս յաւժար եւ լալագին.
 Տաճար լուսոյ մայր Բանին,
 Լեր մեզ բարեխաւո կըրկին :

55 Էին անեղին տաճար,
 Ծընար զարեգակըն անձառ.
 Աստուածածին Տիրամայր
 Բարեխաւսեա անդադար :

35. անուշայհոտ :

42. թըվականին : — 43. Զ. Եւ Է. : Հայոց Զ. Զ. Է.
 Աւ համապատասխանէ Քրիստոն 1538 թուն : — 54. Տիրամայր
 մայր : — 55. բարեխաւսեայ :

6.

Ի Գ Յ Ո Ղ Ե Զ Ա Ք Ա Ր Ի Ա Յ Ե

ի մեղսամած մատանցո ընկալ,
 Տէր բաբունիդ իմ պանձացեալ,
 Հայցուածրդ քո եղեւ լրցեալ,
 5 Մեղապարտէս ստ գրծագրեալ:
 Ոսկով երանդ գունով ծաղկեալ,
 Ճրշդրտագեղ զանազանեալ,
 Զայս Աղեկոանդրըս հրաշափառ,
 10 Մի հանապազ ի ձեռըն տալ:
 Սիրով պահեա զսա խնամաբար,
 ի վայելումն անձինդ մընալ,
 Որ չաղտուտեն զանդին գաւհար,
 Աստուածամաւր սիրուն համար:
 Քանդի մեղաւք եմ աղտեղեալ,
 15 'Ի ես քո յաղաւթքն եմ յուսացեալ,
 Թընջել զանցանս իմ տեառնաբար,
 Որ է անթիւ եւ անհամար:
 Եթէ աւգտիս բան ի սմանէ,
 Եւ զմիտըս քո հաճեցուսցէ,
 20 Կա զմեղաւոր ծառայս յիշէ,
 Եւ թողութիւն մեղացս հայցէ:
 Կա որ ծրնաւ մարդ ի կուսէ,
 Լուաց ըզմեղս ի սկրզբանէ,
 Կա ըզօանցանս քո ոչ յիշէ,
 25 Եւ ընդ սրբոցն ըզքեզ դասէ:
 Տէր Աստուածատուր իմ շնորհալի
 Զքեղ աղաչեմ յոյժ փարելի,
 Որ վայելող ես այս տառի,
 Յիշեա եւ զիս դու ի բարի:
 30 Զաքարիայ գրծագրողի,
 Եւ անվարժող նրկարողի,

Աի մեղադրէք դասք արհեստի,
 Զի կար մեր այս էր որ ցուցի:
 Եւ իմ վարպետըն սըխրալի,
 35 Եւ Տէր Յովսեփին Աղթամարցի,
 Ի յայսմ ամի վերափոխի,
 'Ի ինձ սուգ եղեւ անբուժելի:
 Դուք ասացէք սրտով ի լի,
 Ինձ եւ նորա Տէրն ողորմի,
 40 Որ քաղցրուսոյց էր եւ բարի,
 Եւ անձանձիր յարհեստ բանի:

7.

ՏԱՂ ՎԱՐԱԳԱՅ ԽԱՉԻՆ
Ի ԶԵՒԲԵՐԻԱՅԻ ՎԵՐՍՎԵՑԻԱՅ ՍՈՍՅԵԱԼ

ԶՎարագ ասեմ ըզբաղծալին,
 Ըղհրեշտակաց փափագելին,
 5 Ուր խաչափայտն էր Քրիստոսին,
 Զոր էր բերեալ կոյս Հռիփսիմին:

ԶՎարագ ասեմ զգերգովելին,
 Զերկոտասան լուսոյ տեղին,
 Զաւրաւքն իջեալ Տէրն ի սրմին,
 10 Զոր ակներեւ աշխարհս տեսին:

7. Բնութիւն ընդրուսութեանին թ. 663,
 թուլ. 19—20 Ձեւութիւն (= A). համեմատութեանին է
 թ. 577, թուլ. 110—121 Ձեւութիւն (= B) և Ար-
 շութ Ալուստան թերթի ՀՀ հրատարակութեան (1859,
 էլ 128—131) օրինակին (= C) հետ : Հայութ . Հայութ . Արշա-
 շութ 284—85 :

Խուրագիւն A. սունի “Տաղ Վարագա... Վարա-
 գեցոյ ասացեալ:”, B. պարզութեան “Տաղ ի վերայ Վա-
 րագայ խաչին:”

3. B. Վարագ... ըզբաղծալին: C. զՎարագն: —
 4. B. փափագելին: — 5. B. է: 7. B. զՎարագ: C.
 զՎարագն... ըզգովելին: — 9. B. զօրօք... ի նըմին:
 C. զաւրքն: — 10. C. աշխարհ:

Վարագ նըման երկնից դասին,
Եւ աթոռոյ Տեառն Յիսուսին,
Այսաւը իջեալ փառաւք ի նմին
Խաչեալն Աստուած Տէր կենդանին:

15

Վարագ նըման էր վակասին,
Զոր ըզգենոյը Ահարովն հին,
Երկոտասան ակունք ի նմին,
Բայց այս պայծառ էր քան զնոսին:

20

ԶՎարագ գովեմ ըզցանկալին,
Համանըման Էջմիածնին,
Աթոռ մերոյ Լուսաւորչին,
Պարթեւազին սուրբ Գրիգորին:

25

Վարագ նըման է տապանին,
Զոր եւ կաղմեաց հայր մեր նախնին,
Մարդ եւ գաղանք անդէն ապրին,
Աստ կրաւնաւորք բազում բնակին:

30

Վարագ նըման լեառն Ախնային,
Աստուածախաւս մարգարէին,
Թաբաւը, Հերմոն ի սա չնմանին
Այս գերագոյն է քան զնոսին:

Քարինք տեղոյս են պատուական,
Որք ի լուսոյն շափիւղացան,
Ծաղկունքըն բիւր հաղար բուսան,
Յառողջութիւն վիրաց մարդկան:

11. B. Վարագ (այսպէս է - այլուր): — 13. C.
փառքն: — 16. Ահարոն: AB. Ահարովնին: — 17. B.
Երկոտասան: — 19. C. Վարագ: — 22. C. պարթեւա-
կան: — 25. C. մարդ անասունք: — 27. B. էր: —
29. B. թափօր... նովաւ պարծին: A. ի սայ չըօնմա-
նին: C. սմայ: — BC. տեղոյս: — 32. AB. զոր ի լու-
սոյն շաղախեցան:

35

Անդէն Թաւդիկ ճրգնաւորին,
 Ընդ Յովելայ աշակերտին,
 Տասն աւր անսուաղ կեցեալ նոցին,
 Խաչն յայտնեցաւ փառաւք տեսին:

40

Յոր Տէր Յիսուս իջեալ ի նմայ,
 Ի լեառն սուրբ ի Գալիլեայ,
 Խընկաբեր լեառն ուռճանայ,
 Խաչեալն Աստուած յայտնի ի սմայ:

45

Ի հրեշտակաց բարձեալ բերի,
 Անդ ուր Թաւդիկ կայր աղաւթի,
 Խաչն ի լուսոյն տիպ յաւրինի,
 Երկրսպագեմք այսրմ հրաշե:

50

Երկոտասան սիւն լոյս իջան,
 Հոտըն բուրեր անմահութեան,
 Արգել րզլոյս արեգականն,
 Եւ կանգնեցաւ մինչեւ ցինն ժամ:

55

ԶՄԻԱԾԻՆՐՆ ԿՈՒՍԱԾԻՆ
 Աղաչեցէք վասն իմ անձին,
 Քաւիչ լինել իւր ծառային
 Անմահ արքայն Տէրն երկնային:

35. A. Թադիկ. B. Թօդիկ. C. Թաւթիկ: — 37.
 C. աւուր: AB. անսրվաղ: C. կեցին: — 38. C. յայտնեալ: — 39. AB. զոր: — 40. B. լունի ի: — 42. A. սըօմայ: B. ի նըմայ: — 44. C. Թաւթիկ: — 45. A. ի լուսոյն: — 46. AB. հրաշալի: — 48. C. բուրէ: — 49. C. զլոյսն արեգական: — 53. AB. լունին եւ: B. ի յաւելու... առ այն: — 53—54. B. երիս— բազեր տեղական է:

60 Պամից ստեղծաւղն ամենայնին
 Արժան առնէ իւր հանգըստին
 Յուսացելոցս ո՞ր ի նա դիմին
 Ի յաւրն ահեղ հրապարակին :

8.

ՏԱՂ ՈՂՈՐՄՈՒԿ

5 Զառածեալ մեղօք եղկելի,
 Թշուառացեալ մարմնով եմ գերի,
 Մի լինիր անյոյս եւ թերի.
 Սիրտ իմ, ընդէ՞ր տըրտում ես,
 Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տըրտում ես:

10 Աստուածածին սուրբ կոյս է,
 Մեղաւորաց դարձ եւ յոյս է,
 Ապագայիցն եւ այժմոյս է.
 Սիրտ իմ, ընդէ՞ր տըրտում ես,
 Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տըրտում ես:

Քաջալերեաց սիրտ եւ խընդա,
 Ուրախ լեր անձն իմ եւ ցընծա,
 Զուարճացիր դու եւ բերկրեա.

59. A. ամենայնի. C. ամենի: — 61. C. յու-
 սացելոց: — 62. B. ի յօր C. ի յաւուրն:

8. Բնադիր առաջարկ է Թ. 160, Թու. 189... համե-
 մապահաց է Թ. 436, ԽԱ. Թու. 42բ (= B) Չեմադրէն
 է - S. Վ. Պալեանի (Բիւրակն, 1897, Էլ 738—739)
 հրատարակութան (= C) հեր: Հմար. Հանդ. Ամս. 285:
 Խորադիրն այսպէս առնին A.C. իսի B. Տաղ անուշ:
 2. B. զայրացեալ: — 2. B. թշվառական: չժ+
 եմ: — 5. 10, 15, 20 BC. սիրտ իմ վասն ընդէ՞ր: —
 7. B. Իլ է էբրե- լորրորդ բուն: — 9. B. ապագային:
 12. B. Իլ է էբրե- էրրորդ բուն: — 12. B.
 քաջալերեայ, խընդայ:
 13. A. լունի իմ: B. ցընծայ: — 14. B. բերկրեայ:

15 Սիրտ իմ, ընդէ՞ր տրրտում ես,
Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տրրտում ես:

Աշխարհս ամենայն ունայն է,
Թափուր եւ դատարկ միայն է,
Չարութիւն ի քենէ հանէ.

20 Սիրտ իմ, վասն է՞ր տրրտում ես,
Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տրրտում ես:

Բազ եւ նուազ արարած
Որ կողոպտէ զմարդն ի կենաց,
Պարտիս ապաւինիլ յԱստուած.

25 Սիրտ իմ, վասն է՞ր տրրտում ես,
Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տրրտում ես:

Ի քեզ յուսանամ Տիրածին,
Մարիամ սուրբ Աստուածածին,
Երկրապագեմ քո Միածնին.

30 Սիրտ իմ, վասն է՞ր տրրտում ես.
Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տրտում ես:

Առ յինէն ի քեզ զայս դրրուատ,
Մի լինի բընաւ յուսահատ,
Զաքարիաս երգէ զայս դրրուատ.

35 Սիրտ իմ, վասն է՞ր տրտում ես,
Ուրախ լե՛ր, ընդէ՞ր տրտում ես:

17. B. էբէ- Բ. տուն. Աշարհս: — 18. B. թափօր: — 19. B. ի քէն:

22—26. C. չ-նի այս տունը: — 24. B. Աստուած:

29. B. երկիր պագանեմ Միածնին: C. Միածնին:

32. B. յինէն զայս խրատ: — 34. B. Զաքարէայ խրատ:

9.

**ՏԱՂԻՍՈՒԹԻՐԻՎ ԿՈՅՄՆ ՄԱՐԻԱՄ
Ի ԶԵՎԵՐԻԵՑԵ**

Ամենօրհնեալ սըրբուհի,
 Դուստրը Դաւթի արքայի,
 5 Զքեղ խօսեցան հարսն երկնի,
 Մայր եւ ծընօղ Յիսուսի:

10 **Բարբառեցան քաղցրաձայն,**
 Մարգարէքն ամենեքեան,
 Ի պըտղոյ արդարութեան
 Բուսանի ծառ աննըման:

Գեղմըն ծածկոյթ սըրբութեան,
 Ի կալըն գեղեհոնեան,
 Ցօղոյն դու ընդունարան,
 Յերկնից որ ի քեղ իջան:

15 **Դասք երկնից զարհուրեցան,**
 Ի ձայնէ Գաբրիէլեան,
 Յորժամ գոչեաց քաղցրաձայն,
 Թէ “Ուրախ լեռ Մարիամ”:

20 **Երկինք ’ւ երկիր ցընծացան,**
 Արարածք նորոգեցան.

9. Բնադիր առնուած է Գ. Մուելեանի հրատարակութեան (A) Ճռաքաղի ել (Գ. 1861/62, էլ 62—63), համեմատած է Մատենադարանի թ. 577, թ. 38—39 և Տաղաւորականի հետ (B), որ ինուն մայն սոնի դաշտ:
 ՀԱՊ. Հանդ. Ամ. էլ 286—287:

Խարադիրն A սոնի “Զաքարիայի ուրումն երգ ի Ա. կ. Մ.,” B. “Տաղ սուրբ Աստուածածին:,”
 12. B. գալն: A. գեղէսնեան: — 14. B. զեղան:
 19. B. լունի ’ւ: — B. պանծացան:

Խայտան մեռեալքն ի տապան ,
Զ' ի մահուցն աղատեցան :

25 Զքեզ նախ Ադամ գուշակեաց ,
Յորժամ կընոջն սկեանսո ասաց ,
Թէ յեւայի դըստերաց
Կոյս ծընանի լոյս ազգաց :

30 Են եմ ասաց Մովսիսի ,
Աստուած բոլոր համայնի ,
Զինչ մանանայն սափորի ,
Իջումն յարգանդըն կուսի :

35 Ընդ մեզ հաշտեա , Արրբուհի ,
Գըթա ի մեզ , Տիրուհի ,
Փըրկեա ըզմեզ , Թագուհի ,
Աստուածածին պանձալի :

40 Թագաւորին դու խորան ,
Երկնաւորին բնակարան ,

21. B. խնդան : — 22. B. մահու : — 23. A. վըկայեաց : — 24. B. կընոջ : — 27. A. ին : — B. Մովսէսի : — 29. A. զի : — 30. A. իջումն : — B. յարգանտն :

31—42. B. ունի հետեւուն .

Ընդ նախահօրն Ադամայ ,
Խօսեցաւ կինն այն Եւայ ,
Պտղոյս արեալ եւ կերայ
Թ' Աստուած լինիմ եւ չեղայ :

Թէպէտ եւ ինձ պատշաճ է ,
Աստուած լինիլ յայլ առնէ .
Եւ քեզ լինիլ հնար չէ ,
Զի վասն քո գրեալ է :

Ժամանակ գայ անցանի ,
Վեց դարըն գայ կատարի ,
Կոյս մի դըստերցն Եւայի ,
ԶԱստուած մարմնով ծընանի :

Հոգւոյն սըրբոյ օթարան,
Աստուածածին քաւարան :

0 Ժողովեալքո ի քէն հայցեմք,
Արտասուելով աղերսեմք,
Մայր Աստուծոյ դաւանեմք,
Յուսով քեզ երկրպագեմք :

45 Ի քեզ յուսամք մեք հոգւով,
Հայցեմք յոյժ աղերսելով,
Գըթա ի մեզ դու սիրով,
Ի յերկինս հրաւիրելով :

50 Լուսատեսիլ Մայր եւ Կոյս,
Խաւարելոցը դու յոյս,
Մեղաւորաց զարդ եւ լոյս,
Օրհնեալ պըտուղ քո եւ բոյս :

55 Խանդաղատիմք բերկրալի,
Օրհնեմք զծընունդ քո յերկրի .
Ծընար դու դուստր Եւայի,
Եղեր երկնից թագուհի :

60 Ճընունդք Ադամեան տոհմի,
Խայտան՝ տան ծափ ըզծափի,
Պարեն ի մէջ Սիոնի,
Ի ծոց քո յառագաստի :

65 Կանաչ յարմատոյ բուսեալ,
Զոր եւ Մովսիսի տեսեալ

43. A. ի քէն : — 46. A. հարսնարանդ : —
48. A. խաւարելոց ես դու լոյս :
49. A. դարձ օրհնեալ : — 52. B. քոյ : — 55. B.
թաքուհի :

55. A. ծնունդ : B. ծննունդք Ադայմայ : —
56. B. ծափըս ծափի : — 58. B. քոյ առագաստի : —
59. B. յարմատոյն : — 60. B. Մօսէսի :

Զմորենին անկէզ վառեալ
Զծընունդ քո նշանակեալ:

65

Հուրն Աստուած ի քեզ իջեալ,
Եւ դու անկէզ մընացեալ,
Ի ծոցոյդ մեզ լոյս ծագեալ,
Զաշխարհըս լուսաւորեալ:

70

Զայն որ յերկնից վըկայեաց,
Ի Յորդանան քարոզեաց,
Զքո միածինն դաւանեաց
“Դա՛ է որդի իմ Աստուած”:

75

Պամբարափայլ ջահըդ վառ
Աթոռ հրեղէն բարձըր կառ,
Աստուածածինըդ պայծառ,
Մեզ լըսեցո՞ քոյդ բարբառ:

80

Ճեմես ի վերինդ խորան
Աստուածութեան տեսարան,
Լուսափայլ քոյդ տեսութեան
Ըզմեզ արասցես արժան:

Մարգարէիցըն հանդէս
Գուշակ զանազանապէս,
Եւ խօսեցան միապէս
Ըզծընունդ քո յայտնապէս:

85

Յառաջըն անդ ի դրախտին,
Ուր խաբեցաւ մեր նախնին,
Տէրըն խոստացաւ նոցին,
Թէ Աստուածանման լինին:

67. A. Թաբօր, Յորդանան, գոչեաց: — 70. B.
իմ որդի:

70. Հաս իւ դադիք Բիւ Դէլ:

Նոր նորոգեցան կըրկին
Հնացեալն ի հող տապանին ,
Եկն ի ծընդեան քո յայրին ,
Ետես ըզկոյսն եւ զՈրդին :

90

Շարք աստեղաց շըրջանակ
Պար առեալ քո բոլորակ ,
Քո աստղ նոցա հեղինակ
Բարձր ի վերին պարունակ :

95

Ո՛չ ոք չըկայ նըմանակ
Քոյդ ծընընդեան օրինակ .
Բայց Որդիդ քո միայնակ
Ինքն իւր լիցի օրինակ :

100

Չըկարէ միտք հողեղէն
Ստեղծուածի համօրէն
Ի սուրբ ծնընդեանը խորհուրդ
Հասանել թարգմանօրէն :

105

Պարտեաւ Եւայն ի յօձէն
Պարտակեցաւ ի թըրփէն ,
Անկաւ ի բարձր դրախտէն ,
Դու դարձուցեր նոր անդրէն :

110

Չուրըդ բըղիսեալ յԵղեմայ ,
Չորս վըտակըդ յո՛րդ խաղայ ,
Չորս կողմ երկրիս ընթանայ ,
Չորս տարերքս ուրախանայ :

Ուատ Յորդանանըն գայ ,
Լիբանանէ խըտըղտայ ,
Ծոցոյդ ծագեալ Մեսիայ ,
Բուսեալ յԵղըըն Յորդանայ :

115

Արսեալ դողամ եւ սոսկամ,
Յոյժ զարմացեալ հիանամ,
Ըզնա որ ըստեղծ ըզԱդամ,
Զիարդ ծընար, Մարիամ:

120

Վայելչագեղ անթառամ
Մըշտապայծառ յամերամ,
Բարեօք հարուստ եւ փարթամ,
Դուստր Աննայի, Մարիամ:

125

Տուն ես մեծին Աստուծոյ,
Տաճար կազմեալ ի լուսոյ,
Յորժամ ելնեմք ի մարմնոյ,
Ըզմեղ առցես տունըդ քո:

130

Բոտեա՛ դաւանողըս քո,
Բամից վերնոց դասեցո՛,
Լըսել ըզձայն բարբառոյ,
“Եկայք օրհնեալք հօր իմոյ”:

Յաւալից մեղօք լըցայ
Հոգւովըս ես Զաքարիա.
Առ ոտս անկեալ քո եւ լայ.
Թողութեան արժան արա:

135

Իիւծեալ ժողովս որ աստ կայ՝
Ի քեզ դիմեալ ընթանայ,
Մայր Աստուծոյ հաւատայ,
Կոյս Մարիամ գերակայ:

140

Փառըս տացո՞ք հրզօրին,
Քոյոյ անարատ գառին՝
Անձառ եւ սուրբ միածնին,
Թագաւորին անմահին:

145 Քառակերպեան աթոռին
Բազմեալն ի բարձըր գահին՝
Անմեղ անարատ գառին
Տաշխ եւ կինամոն խընկին։

10.

ՏԱՂ ՎԱՍՆ ԴԱՐԻ ՊՈՒԽԹԵԱՆ

Ի քէն Տէր հայցեմ, Հայր գըթական,
Պարզեւեա ինձ իմաստ տեսական,
Երդել բանս վասն ղարիպութեան,
Որ լինի ի յերկիր հեռաստան։

Ղարիպն թէ լինի մեծատուն,
Խելաւքն եւ մըտաւքն իմաստուն,
Նա յիմար թուի յաշս ամենուն,
Եւ կենայ նա տըրտում զօրն ի բուն։

10 Այլ թէ զղարիպն ասեմ ողբալի,
Անձանաչ աւտար տեղ հանդիպի,
Միտ ածէ զիւր եղբայրն սիրելի,
Սիրտն ողբայ եւ աչերն արտասուի։

10. Բնադիր առնունք է Արդենութարանին թ. 405,
թ. 10f—12m Զերադիրն (A). Համեմատունն է Կերւ-
Հայութալունի Ա. Երբորտունիւն Եիւլեցոյն թիւ- խԳ.
ա. թ. 47m—48m Զերադիրն (B) է Կոստանդնուպոլիսի
հրատարակունիւն (Մկրտիչ Նաղաշ եւ իւր տաղելը,
էջ 45—46) հետ (C): Հմար. Հանդ. Ամս. Էջ 288:
Խորակիրն A. անդ. “Տաղ գեղեցիկ ոտանաւոր
վասն ղարիպութեան:”, BC. “տաղ վասն ղարիպի:”,
2. B. հայցեմք: — 3. C. պարզեւէ B. պար-
զեւայ: C. տիսրական: — 4. A. զրանս: — 5. C. լունիի:
6. A. թէ լինայ: A. եւ խելաւք եւ — 8. AB.
նայ: A. թըւի: B. թվի: — 9. A. նա զօրըն բուն:
11. AC. լունին ՚ւ: C. յօստար: — 12. A. ի միտ:
B. եղբայր. C. եղբարք: — 13. A. արտասվի:

Պամեալ խիստ խեղճ՝ ողորմ նա կենայ,
 15 Զօրն ի բուն սիրտն չուրախանայ,
 Թէ լինի որ յանկարծ քաղցենայ,
 Երես ի քարշ երթայ մուրանայ:

Իսկ թէ լինի փակած դրունքն ամէն,
 Սիրտն ողբայ նա եւ դառնայ ի դըռնէն,
 20 Եւ կենայ տրտում զաւրն ամէն,
 Արտասուքըն թափի յերեսէն:

Պարտաւոր կարծէ զինքն ամենի,
 Եւ մեծի եւ փոքրի հնազանդի,
 Ըղտըխմար եւ զանգէտըն շահի,
 25 Միթէ իւր բազում մեղքըն քաւի:

Զինչ զարիպ կայ յերկիր հեռաւոր,
 Ամենուն խելքն ու միտքն է մոլոր,
 Թէ լինի խիստ փարթամ փառաւոր,
 Դռնէ դուռըն որ շըրջի գլուխ ի կոր:

30 Աւաղ զղարիպն ասեմ եղկելի,
 Որ ի յաւտար երկիր հանդիպի,
 Ամէնքն քան ըզդրախտ ծաղկալի,
 Նա կըտրած քան ըզճիւղ մի ծառի:

14—17. B. չունի: — 14. A. նայ: — 17. A. եւ
մուրանայ:

18. A. դրունք: — 20. C. չունի նա: — 21. C
երեսէն: — 22. B. ամէնի:

23. B. փոքու: C. փոքեր:
 24. BC. ըզտըխմարն: — 26. B. երկիր հեռօռը:
 27. A. ամէնուն:
 27. B. աւտար ի յերկիր C. յօտար երկիր:
 29. BC. չունին որ: BC. գըլուխ ի կոր:
 32. B. ամենեքեան քան.... C. ամենքն են քան....
 33. B. նայ:

Քան ըզձուկն ի ջրէն նա հանած ,
 35 Որպէս հաւ յերամէն բաժանած ,
 Որպէս ձագ ի մաւրէն մոլորած ,
 Զի եղբարց սիրելեաց է զատած :

Այլ թէ շաքար ուտէ նա լեղի ,
 Թէ վարդով զուրուցնան նա փուշ թուի ,
 40 Եւ կենայ զաւրն ի մէջ զուսայի ,
 Եւ զդիւր կեանքըն դիմար համարի :

Բամից դասք հրեշտակացն ամենայն
 Ղարիպին լինիցին պահապան ,
 Որ ի յաւտար աշխարհ հեռաստան ,
 45 Մինչ ի յիւր տեղն հասնի յօթեւան :

Երգողի այս տաղս զարիպի ,
 Մեղաւոր եւ անմիտ Զաքարի ,
 Մեք ամենքս եմք զարիպ աստենի ,
 Զի այն կեանքն է մեզ տուն հայրենի :

34. C. է ի ջրէն : — 35. A. որպէս հաւներ
 ամէն բաժանած : C. երամէ . — 36. A. ձագն : C. ի
 մօռէ :

38. B. նայ : — 39. BC. զըրուցեն փուշ... : B.
 թվի :

- 41. A. զթիւր կեանք : B. դրժար :
- 42. C. դասքն հրեշտակացն : — 43. A. լիցին :
- 44. C. որ յաւտար ի յաշխարհ... : B. որ աւ-
 տար ի յաշխարհ :
- 45. C. մինչ յիւր : A. յաւթեվան : B. մինչ ի
 իւր հասանի յօթեւան :
- 46. B. երգաւղի : BC. տաղիս : — 48. A. ամենքս :
- 48. A. այս տենի : C. յաստենի :

ԿՐԱՎԵՔ Ե ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ

ՄԱԿԱՐ ԱՎԵԲԱՎԱԴՐՅ

Ի ԶԱՔԱՐԻԱՅԵ

1. ԿԱՓԱՅԻ ԶԵՔԵՐԻ ԱՅԵ

Խստ շատ ականջ դրիր արքայ,
Մարմնաւոր դիւիտ սատանայ,
Զվերին նախախնամաւղն յիշեայ,
Որ շուն լեզուն կարկի դմայ:

2. Ի ԶԵՔԵՐԻ ԱՅԵ

ՑԱԼԱՒՄՊԻԱՅԷ ՃՆՌԱՆԴ
'ւ ի յամուլ արգանդէ անախտ,
Արեւակէզ հիւանդիս
եւ բերես զբժիշկի գոված.
Փիլիպէ շարբաթ կապէ
ինձ զուլալ ու ապուխայաթ,
Տամ զիմ անձս ի քեզ ի մահ,
զիմ արեւըս քոյին կենաց.
5 Աքանդար դու ինձ հաւատայ,
քեզ կապեր եմ շիրին շարբաթ,
Շամրաս ծաղիկ եւ քրքումն,
եւ եղեգնախունկ նարդոսաց,
Հիրիկ կինամոն չըքնաղ,
եւ զըմուռն ընդ խալուէս խառնած,
Ըմպէ թագաւոր անվախ,
փարատէ զցաւըս Տէր Աստուած:

3. Ի ԶԵՔԵՐԻ ԱՅԵ

Խաշինք 'ւ անասունք եւ հաւտք
արքայիդ եկեալ հնազանդէր,

-
1. ԶԵՐ. Թ. 98. ԹՎ. 27Բ.
 2. Թ. 98, ԹՎ. 34-։ Խորտէեւ շ-նի. Դայն է լ-ն-։ Ա-ն-ն-ն-ն-է ԶՔՐԵ. Է- ա-լ 5. ԶՔ։
 3. Թ. 98, 3:Բ։ Ի լ-ն-։ ԶՔ։

Ծառեր կացնահար ճրղեր
 Հաւտքն ըզքեզ ի յոյսն է բարձեր .
 Սիրով եւ քաղցրիկ հողմով
 ճաւճալով ի քարշ էք ելեր ,
 Հողմն ըզմանրամաղ փոշին
 մըրըրեր 'ւ ի յաւդքն է ցընդեր :
 5 Գունդ գունդ շամանդաղ կապեր
 թաղաբանդ խաւար գոլոշեր ,
 Ամպոյն ահագին գոչեալ
 եւ փայլատակմամբ գոռացեր ,
 Սաստկութեամբ որոտալով
 Դարեհի բանակն է մաղեր ,
 Զաւրքըն սրտաբեկ եղեր
 եւ հեծելն ապուշ մնացեր :
 Զհաւտն է ի բաց առել
 ի ծառ այլ ոստաւք է բարձել ,
 10 Հոսումն է հողմոց հնչել՝
 բայն ու մուխն ի վեր վերացել ,
 Աւդըն շամանդաղ առել՝
 գոլոշիքն ի յաւդքն է ցընդել ,

Տու 4 հողն . 6 . գոջեալ : — 7 . սասկութեամբ :
 — 14 . զաշխակալ դարա : Տու կամաց . կալիս . 181 . համե-
 մադարինեան իւ իւ-ըկ թ . 319 , 102 . արդեամբ + աւ իւ
 գոյնեն + հոն դալ 9—14 այսպիս :

Ըզհօտս է ի բաց բըռնէր ,
 'ւ ի ծառոց ոստովքն է բարձեր .
 Հոսումն է հողմոց հընչել ,
 բայն եւ մուխն ի վեր վերացեր :
 Աւդըն շամանդաղ առեր ,
 գոլորշիքն ի յօդն էր ցընդեր ,
 Տեսօդքն ահաբեկ եղեր ,
 յոլովից են կարծիս առեր :
 Հօտապետ տար զծառերդ ի քարշ ,
 լեր օժանդակ ասեն քեզ վաշ ,
 Զաշխարհակալդ արա ի հրաշ ,
 որ քեզ ասեն յոլով շապաշ :
 Հերեւաբար վերին դողերն չեն Զամարէայի , այւ
 խալապրաց իւմ գորինուն :

Տեսողքն ահաբեկ եղել՝
յոլովից են կարծիս առել:
Հաւտապետ տար զծառերդ ի քաշ,
լեր օժանդակ 'և ասեն քեզ վաշ.
Զաշխարհակալդ արա ի հրաշ,
որ քեզ ասեն յոլով շաբաշ:

4. Ի ԶԱՐԵՐԻ ԱՅԼ

Քոյ քունդ արթնութիւն արժէ,
զիմաստնոյն բանն առ քեզ բերեմ,
Որպէս Սողոմոն գրըէ,
սիրտս արթուն է 'և ես կու նընջեմ.
Վեմ քունն է քնար կենաց
ու դարման մարմնոյն, 'և իրաւեմ.
Բայց յոլովըն չար բերէ,
զայս ասեմ բնաւ չամաչեմ:
5 Քնար եւ երազ տեսար
բախտաւոր դու ի բնութենէ,
Նախախնամողըն վերին
հանապաղ քեզ առաջնորդէ.
Զիարդ զուրուական պատկերդ
աղաչես նայ քեզ պատեհ չէ,
Ծանիր զարարիչն Աստուած
որ արար զեակս յանդոյէ:

5.

Դառնատեսիլ այս խեցգետին,
որ աւրինակ էր Հայկազին,

4. Թ. 98. Թ. 38: Հ. Տաղեան, անդ, դիտել
իս- բայ, որ Թ. 319. Թ. 102 ս-նէ մայն նախընթաց
բանը ա.Բ. քունդ արթնութիւն արժէ., այսպէս ու ու-
թէն իւ նկատեն+ Թ. 98ի մէջ, ս-ը Զատարիս էրէն իւ վե-
րաբերէ Զ.Բ. համաստեղութիւնն մայն յալըրտ 4 առվել
քրնար եւ երազ է-ն, իսի նախըրտ մասը խալարույ:
Թ. 319ի մէջ իս- բարբեր-նիւն+ 1. քո: — 3. գէմ. որ
դարման մարմնոյդ իրաւեմ:

5. Թ. 98, Թ. 51Ա. այս հապուածն հրապա-
րանք է է- Տաղեան, անդ 132: Աւազին մասը, ինչու-
առ. Տաղեան

Զքարըս բնակչացըն յայտնողին,
 բարառնաբար ազգի ի սմին.
 Բայց այս կարի յոյժ մեծագին
 և ինքս աւրինակ է բանսարկուին,
 Որով եղիտ ըզմուտ շարին,
 և արար զԱդամըն տըրտմագին:
 5 Անունդ յիրաւի է քոյ
 խեցգետին ու դառնատեսիլ,
 Յայն աշխարհն որ դու լինիս
 անհեղեղ ու զազրատեսիլ.
 Երբ որ տանուտէր լինիս,
 վայ զտարին ցասըմնատեսիլ,
 Ով որ ծընանի ի քեզ
 թշուառաբախտ ու սախտաղիլ:

Զաւարելու:

Սարատղանայ ասեն սմայ,
 եւ խեցեփար յորջորջի սայ,
 10 Ի ճախս դաշտաց սայ կու կենայ,
 չեկ տարին տանուտէր կու դայ:

6. Ի ԶԱՔ ԱՐԻԱՑԻ

Բարկացեալ Աղեկսանդրի
 եւ խնդրէր զսուրն երկսայրի,
 Սպանանել կամաւք զշքեղ տիկին
 կանդակէ կանանց գովելի:

Պարու կը պետածի, խաչապրոյ չեռ+են և (ՀԱԴ. Թ. 319,
 Թ. 132)։ Զաւարելոյինը յակուրտ երկու դուշ և մայն:
 Տարբերութեաւ թ. 319ի մեջ խեցգետնին. — 2. ինքն...
 էր: — 4. չի+ դուշ: — 5. քո: — 6. անհեթեթ: —
 7. կամ ում տանուտէր...: — 8. ի քեզ թշուառաբախտ
 սախտագիլ:

6. թ. 98, Թ. 63բ: Աւարելոյն 3 դուշը խաչապրոյ են պահանձնուուեն, որոնց կը բուհուին նուեւ թ. 319ի մեջ:
 Զաւարելոյինը ԶՔ համարական-թիւին է լուս. կը սիսէ
 կանդակէ խանդաղատեալեն:

ԶՀՆԱՊԱՆԴԻՄ ՔԵՂ ՈՎ ԴԺԽՈՅ
ՅԱԴԱՄԱՅ ՃՆՈւՆԴՍ ԱՄԵՆԻ .
ՆԱԽԱԽՆԱՄՈՂ ԴՈւ ՎԵՐԻՆ
ԴԱՐՁՈՒՍԳԵՍ ՊԻՄ ՀԱՐԻ Ի ԲԱՐԻ :
5 ԿԱՆԴԱԿԵ ԽԱՆԴԱՂԱՏԵԱԼ
Առ ԱՐՔԱՅՆ ՄԱԿԵԴՈՆԱԳԻ ,
ՔՌ ԲԱՐԵԱԳՐՆ ՓՈԽ ԱռՆԵՄ ,
ԱՐՔԱՅԻԴ ՎԵՐԱԿԱՅ ՎԵՀԻ ,
ՈՐՈՎ ԱՊԱՏԵԳԵՐ ՊՀԱՐՄՆ ԻՄ
ՔԵՂ ՀԱՀԵՐ ԱՆՈւՆ ԴՈՎԵԼԻ .
ԱՎԱՆԵԳԵՐ ԸԳՓԱՐԱԼՈՆ
Եւ Եղեր ՆՐՄԱՆ ՄՈՎԱԿԱԻ :

7. ԶԱՔԱՐԻ ԵՒ ԽԱՉԵՏՈՒԹ

ԿԱՍԱՆԴՐԵԱ ԽԱԲԵԱԼ ՈւՂՂՈՍ
ՄԱՏՈՒԳԵՐ ԴԵՂ ՄԱՀԱԲՈՍ .
ԶԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿԻՆ Եւ ԳՆԵՂՈՍ
ո՛Հ ԴԱԴԱՐԷՐ յաման նիւթոյս :
Աւաղ ՀԱՐԵԱԳՐՆ ՍՈՐ Եւ ՍՈՍ ,
ոՐ ՀԱՐ ԳՈՐՃԵԱԳ մեծ 'ւ ափսոս ,
ԶԻ ՑՈՒԳԱՅԻ ՆՄԱՆ ՈւՂՂՈՍ ,
ոՐ Եւ մադնեաց զՑիսուս ՔՐԻՍՏՈՍ :
5 Եւ ահայ դեղ տայ քեղ ՈւՂՂՈՍ
մի ըմպեր դու Աղեկսանդրոս .
ԶՄԱՀԾՆ ՔՈՅ լսէ աշխարհս ,
աւաղեն թէ հազար ափսոս :
'Ի ի ճարկէ ճարակ ընգնիս ,
զկինդ բերես զՀռաւքսիանոս ,
Եւ մայրըն քո լսէ զբաւթդ ,
որ անունն է Աւլոմպոս :
ԳԻՇԵՐՍ յԵՐԱՊԻՆ տեսայ ,
որ կարկուտ երեկ յիմ վերայ ,

7. Թ. 98, ԹԱՂ. 68 ։ ԻՆՉԵՇ ԽԵՆԱՆՈՒՆԻ ար-
դեւ իւնաւուր մը և խոչառու եւ ԶԱԴՈՐԻԱՅԻ :

- 10 Իմ թագն ի գլխուս անկաւ
 'ւ ահիւ յոյժ զարհուրեցայ .
 Եւ սիրտս է տրտում դարձեր ,
 զի մահու նշան կ'երեւայ .
 Կախախնամութիւն վերին
 քան ըզքեզ ինձ ճարակ չըկայ :
 Ուրախ կաց եւ դու խնդա՛ ,
 զի դժարն դիւրին դառնայ .
 Հանգիր յամենայն հոգսէ
 խնդալով կեանքդ յերկարանայ .
- 15 Անցաւ 'ւ անցընոր կենաս
 քան զբոլոր լուսին մըշտակայ .
 Մեր շունչ ու հոգի ես դու ,
 Աղեկսանդր արքայից արքոյ :

8. Ի ԶԵՐ ԵՐԻ ԱՅԵ

Ինձ հանց ուժ ու թեւ պիտեր ,
 որ թրոչէի զինչ հաւ թեւաւոր ,
 Ի յիմ քաղաքն երթայի ,
 տեսանէի զմայրն իմ փառաւոր .
 Միթէ շիջանէր այս հուրս ,
 ի սրտէս իմ կըսկըծաւոր .
 Որ զիս ի ղաֆազ ածէր ,
 կու խոցէ քան զաւձ թունաւոր :

8. Թ. 98, 70բ. Խառնութեան և Գրետերէ և Զա-
 մարտայէ տողերու . ունկնէ հասն Թ. 319, Թու. 232 և այլէ
 ի գրիգորիս կաթողիկոսէ ասացեալ արքային բերնէն .
 Ինձ անձն ուժութեան պիտեր , որ թռչէի զինչ հաւ
 թեւաւոր . . . Տարբերութիւն + տեսանի . զինչ օձ . Տողէն
 լլւնէր . . . Եւ Հռոքսիանէ . . . լունէ Թ. 319 : Զարմանէ
 և Թ. 98է Քէ “Դադարեցար,, է ուն իւ նշանակունէ
 ԶՔ , որ առիւն յալըրդ տողերուն հետ՝ բաց է քակե-
 ցեր . . . իւ գրնունի նախ . Թ. 319է Քէ , որ իւ լըսցնէ
 նախ . Թ. 98է պահան . վասն զէ Թ. 98 “անշափ իցէ . է
 ուն իւ դնէ շանօնութիւն . “թուի տող մի պակաս
 դոյ , բայց յօրինակին թերութեան նշան ոչ գոյ :”
 Լըսցնէն Թ. 319է :

5 Ուներ ցաւն զարքայն,
եւ հառաջմամբ արձակեաց զհոդին.
Եւ Հռոքսիանէ ողբով եւ կոծով
տարեալ զմատն կալաւ զաշսն արքային:
Դադարեցար Աղեկսանդրէ,
հանգաւ աշխարհս ի դողմանէ.
Զերծաւ կաւշիկդ ի յրոքէպէ,
եւ թուրտ ի թափ ձեռաց բազկէ:
Քակեցիր քաղաք ի հրմնէ,
բազումբ ջընջան յիւրեանց տոհմէ.
10 Երբ քո աւուրբդ անչափ իցէ
Է՞ր շարժեցեր զազգս յաշխարհէ:

9. ԵՒ ՃՈԱԲՈՒԵՆԻ ԱՍԿԻ ԶԿԱՓԱՅՈ ԱՓ ԸՎԵԲՈԱՆԻ ՅՐՆ

Ե ԶԱՓԱՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՈ ՆԿԱՌՈՎԵ

Շուռ տուր տապանիդ ասեմ,
արի կաց այ իմ սիրելի.
Քանի կենաս յայտ զընդանդ
վայելէ ի լոյսն արեւի.
Արի ու քայլէ ոտաւքդ
կամ արա ինձ պատասխանի.
Սարսափն է բոիրտս առեր,
թէ եւ ինձ այսպէս հանդիպի:
5 Աւաղ Հռոքսիանոսի
որ եղայ ի տարակուսի.
Դառնութեամբ կենաւք շրջիմ
զաւրն ի բուն ողորմ ու լալի.
Խնդրեմ զառաջին ըզսէրդ
ի քէնէ որ խանդաղատի.
Շատ խասրաթ ունիմ առ քեզ
որ ձարտար լեզուն քո խաւսի:

Զայնէ աշխարհակալն ի զերեզմանէն առ Հոռորդանէս, եւ ասէ զկաֆայս. ի Զաքարիայէ եպիկոպոսէ :

Խաբող՝ և անցաւոր էր կեանքս
որ անցաւ նման երազի.
10 Յանկարծ ցաւըն զիս էառ
'և ես ի յիս յաջէպ մնացի.
Ընդէր դրօիք յէս զընդանս
խոր ու գէճ՝ որդունքն աւելի.
Զիս տեսէք ձեզ ձար արէք,
որ ամէն ծընեալ մեռանի:
Ես որ ի տապանս իջայ
նայ դարձայ ի հող՝ և ի փոշի.
Ոչ դալ՝ ոչ դնալ ունիմ,
ոչ խաւսել բանիկ մի քանի.
15 Կամ տարեկուսեալ աստէն,
թէ մեղաց գիրըս մեր ջընջի.
Յառնեմք յարութեան աւուրն,
որ գոյն փողըն հրաշալի:

10.

Աւձն էր կորրստեան պատճառ
որ եհան զԱդամ ի դրախտէն.
Հանց Նեգտանիբոս արար՝
զկինն եհան ի Փիլիպոսէն.
Ի կերպ վիշապի դարձաւ,
եւ գոչեաց սաստիկ մեծաձէն.
Շընչալով առ նա եկեալ,
եւ առնոյր ըզհոտն ի դիմէն:

10. Թ. 98, Թու. 6բ—8բ. Հ. Տաղեանի (անդ)
հետեւ կազմակերպիչ է համարին + է շայու, ներ- ինչ
ինչ բազմ խաչառու է Բու-ին, զառն զի իւն Թ. 319ի Դլ-
այսպէս սիզբը Թ. 319, 16ա ս-նի “Աւձն է կորրստեան
պատճառ է-ն, է յակոբ բազմըն ու մնչ- սիսկ նա-
խանձ . . . , է բանակ հադասան հադասան Թ. 319ի Դլ-
թ. 98. ս-նի բազ 1. Այն էր կորրստեան . . . — 4. չունի
թ. 98:

- 5 Սողաց եւ ի դիրկն ելաւ՝
 շունն առնոյր զհոտն ի դիմէն։
 Աւձու հասիաթն է շատ,
 թէ քըննեն ճարտարքըն մըտով,
 Որպէս Մովսէսի եղեւ
 գաւազանն ի յաւձ դառնալով։
 Կամ զպըղընձի ըզաւձն
 ի ձողի ծայրըն կախելով։
 Որ էր նայ աւրինակ փրկչին
 ի խաչին նայ բարձրանալով։
- 10 Զաւձէն շատ զըրոյց գիտեմ,
 բայց չկարեմ գըրել հաւատով։
 Աւձն է իմաստուն խելաւք,
 հրամայեաց Տէրըն կենարար։
 Աւձն է վիշապի ծընունդ՝
 Սողոմոն գրեաց զնայ հանձար։
 Աւձն որ ի ձուէտ ելաւ,
 նա կոխէ զերկիր հաւասար։
 Իսկ նախանձ գտակ չարին
 զաւձն արար իւրըն բնակարան։
- 15 Պատրեաց նա զնախամայրն՝
 ճաշակմամբ պտղոյն զպատուիրան։
 Ադամ ձեռաւքն Եւայի,
 'ւ ի յանձառ լուսոյն զըրկեցան։
 Տէրն եկեալ ձայնէր. ուր ես.
 նա լալով ասէր թէ մերկ կամ.
 Թագեան թզենեաւ սփածան
 'ւ ի նոյն ժամն ի դրախտէն ելան։
 Անմահ մնալոց էին,
 բաց անկան եւ աղտեղեցան։
- 20 Մեռան ի դժոխըն իջան
 վեց հաղար ամ արգիլեցան։
 Բանդեալ խաւար զընդանաւ
 չարաչար նոքա տանջեցան։

Մինչ էջ նայ մարմին էառ
 ծոցածին բանըն հայրական,
 կամաւ Հաւը եւ սուրբ Հոգւոյն
 սիրով եւ ի փայտըն մահուան.
 Զսատանայ խաչիւ կապեաց
 եւ ընկճեաց զիշխանն մահուան.
 25 Առեալ զսիրասնունդն Աղամ՝
 ճոխ փարթամ ի յերկինս եհան:
 Ենովք յառաջին դարին
 խաւսեցաւ ընդ նախաստեղծին,
 Զտրտմութեան աղանդ պահեալ՝
 հայրենի գոլ պատուիրանին.
 Զպարտիս նախահաւըն վարկեալ
 զչարչարանս կալեալ ի յանձին,
 Զաւրէ զբոնութիւն մահու
 փոխեցաւ ի դրախտն առաջին:
 30 Ընտրեալ մեծին Մովսիսի
 աշակերտս ի Ղեւտականէ
 Սուրբ Հոգովն ասէր վանես
 զեւթն ազգիս յԱսորեստանէ.
 Զերկիրն Աւետեաց տիրես՝
 զցանկալի զմայր Միովնէ:
 Խնդայ նախահայրն Աղամ
 գայ ծնանի Հաւը Բանն ի կուսէ:
 Այս Յեսսեայ որդի Նաւեայ
 եւ մաքրեալ ի յորովայնէ,
 35 Հարեալ զազգս մեծամեծս
 զԱսուր զՂովտ զքաջն Ամաղեկէ.
 Տեսեալ այր մի կոտորէր,
 հարցեալ ով ես յիսրայէլէ.
 Ասաց զաւրութեանցն եմ պետ՝
 յաւգ եկի քեզ յառաւաւտէ:
 Դանիէլ մարդարէին՝
 զծովն ետես չորք հողմ բախէին.
 Զորս գազանք ելանէին
 շար յետին էր քան զառաջին.

- 40 Աւրինակ թագաւորաց
 Պիւրոսի, Պարսից Դարեհին,
 ԶԱՂԵՔՍԱՆԴՐ զՄակեդոնին
 չար ժանեաւքն էր նման նեռին։
 Սա ետես ըզհին աւուրցն՝
 ըզնստեալն ի Քերովբէին,
 Որդին դայր ընդ ամպս երկնից
 անպատում փառաւք հայրենին,
 Բիւրոց զաւրաց հրեշտակաւք
 ի դատել զազգըս հողածնին։
- 45 Արդարքն յառաջ ընթանան,
 մեղաւորքն ի հուրն առաքին։
 Եղիայ մաքուր հոգւով
 մաշկեղէն զգեցաւ ի մարմին։
 Մերկութեան նախնեաց նման
 տաժանեալ կրիցն եւ տուժին։
 Յուսով պաղատէր առ Տէր
 մտանել ի տուն հայրենին։
 Հրեղէն կառաւք վերացաւ
 ի յանմահութիւն վերստին։
- 50 ԶԵՍԱՅԵԱՆ աստուածաբան
 զարդարեալ յեւթնարփի շնորհէն,
 Կայծակամբ մաքրեալ եղեւ
 ունելեաւն ի սերովբէէն։
 Հրազդէն բաժակաւ զմայլաւ
 յարաշարժ յանմահ աղբերէն։
 Ընդ մարգարէին դաւթի
 ընտրութեամբ յերկոտասանէն։
 Առ քեզ դատաստան եկի
 թագաւոր Դաւիթ մարգարէ։
- 55 ԶՈՉԽԱՐՆ իմ զինին աւտարքն
 հիւրին ճաշ կու տան թէ ուտէ։
 Նայ թողցէ զիւրեն հարիւրն
 որոճի միոյ ակնարկէ։
 Ասաց թէ Մովսէս գրեալ
 ի յԱւրէնքն մահապարտ է։

Խաւսէր՝ և առակաւք յայտնէր
արքային թէ մահապարտ ես.

ԶԱՐԻԱ մահու մատնես
ԲԵՐՍԱԲԷ զկինն յափրշտակես.

60 Ի խորոց սրտէ գոչեաց
եւ ասէր լալով. ՄԵՂԱՅ ես.
ՆԱԹԱՆԱՅ տեսեալ զըղջումն՝
Տէր Աստուած զմեղսն թողցէ քեզ:
Ուղոմն որդի Դաւթի
ըզկանաց ազգըն կու գովէ,
Թէ ով ետ իմաստութիւն
դստերացն որ նախամաւրն է.

Որպէս ուսայ իմ կուսին
Գաբրիէլ իջմամբ աւետէ.

65 ԱՆՆԱՅ՝ ԵՂԻՍԱԲԵԹԻ
սուրբ ծննդոցն որ ի յԵւայէ:
Ըղմեծն ի ծնունդս կանանց
եւ զընտրեալն ի յորովայնէ.
Գալ կուսին Մարիամու
յարդանդի մաւրն երկրբապագէ,
Խաղայ եւ ցնծայ մանուկն
ելանել կամի ի յամլէն
Յառաջընթաց կարապետ
Հաւր բանին իջման վկայէ:

70 'ՏԵԱՌՆԷ ՓԱԽՄԵԱԼ ՅՈՒՆԱՆ՝
մտանէր ի ծով նաւական
ԱԼԷԿՈՃՄԱՄԲ ընկղմիլ
կլանիլ կետին յորովայն.
Աւրինակ երեքաւրեայ էր
թաղման փրկչին յարութեան,
ԹՔՄԱՄԲ ելեալ ի ՆԻՒՆՈՒԷ
գոյժ տայր քաղաքին կործանման:
Նըման համեմատ սորայ
Աղէկսանդր Մակեդոնացի,

75 Ապակէ տաղաւարաւք
ծովն իջեալ յանդընդականի,

Եղջեր երգեհոն թմբուկ
 եւ ցընծղայս քընար տասնաղի .
 Առ բիպավաքըն (?) խանդաղատ
 զվեց հարիւրսն սու (?) ի կոնդակի :
 Եկլաստիական վարժեալ
 յարտաքին իմաստըն բանի ,
 Արիստոտէլ վարդապետն
 կոչէ ծով ովկիանոսի ,
 80 Առ հիացեալ զարմանայ
 թէ որքան կայտառք կան ի նմին .
 Ասէ արարչին գիտակ
 զթիւ համարն ի ջուր կենդանի :

11.

Մարմինն է ի խոտ նման ,
 որ ծաղկի . Դաւիթ վկայեց .
 Եւ փուք է քամու նման ,
 Յոր ասաց 'ւ Ելիփազ գրեց .
 Սողոմոնն ստուեր երգեց ,
 Եսայի նոյնպէս վկայեց .
 Աքանդար դու քեզ պէտ արայ
 զի արիւնն ոչ ում չի մարսեց :
 5 Շատ քաղաքաց մարգարէից ,
 բարձեալ զԱստուածն իւրեանց յուսից ,
 Յառաջ եկեալ վեհին պետից ,
 'ւ եղանակեն երգ գովեստից :
 Շատք են եկեալ յաշխարհ բնաւից ,
 արքայածին թագազարմից ,
 Բայց քեզ նման ի հողածնից ,
 չէ ոք տեսեալ յազգս արամից .
 Խելաւք խիկար եւ յիմաստից
 եւ յաջողած ի գիր բախտից¹ :

11. Տաշտոն, անդ. 131. Զաւարեայէ Քրիստոն էւ հաւատէ եւ զայս. դէս թ. 98, թ. 18բ:

¹ Աստ թուղթ մի անկեալ :

12.

Զարքունիսն կանդակէ
 տեսանէր մեծն Անտոգինէ
 Որպէս զխորան Մովսէսի,
 կամ զտաճարն ի Սողոմոնէ.
 Յոր սեղան կազմէր ի նա
 սուրբ Հոգ-ովըն Բեսելիէ.
 Զենման անարատ գառին,
 եւ անճառ բանին ի Հաւրէ.
 5 Վերայ չորս անփուտ փայտից
 հաստատեալ ըզհիմն ի քարէ.
 Չեղունքն էր մարգարտաշար
 եւ որմունքն փայլմամբ ի սարդէ.
 Գահոյքն ի շափիւղայից
 կարկեհան բիւրեղ ի շիկնէ.
 Բազմոցըն պալարակապ
 եւ հիւսեալ յոսկի տաղանդէ:
 Սեղանքն ի փղոսկրէից
 եւ կազմեալ նա ի գոճազմէ.
 10 Խարիսխ եւ սիւնքըն խոյակք
 սեւ աթոռք ի հնդկականէ.
 Պատկեր նկարեալ մարդոյ
 էր անթիւ ի բազմութենէ.
 Եւ կառք գերազէն ճախառք
 ծիրանապաճոյճ ի կայծէ:
 Հանդերձ ծիավար կառաւք
 եւ կարծիս ունել յընթացէ:
 Խորանաշատ կամարաւք
 զերդ գարնան աղեղն ի յամպէ.
 15 Որով աստուածոց պատկերք
 խուժադուժ ի յարեան գունէ.
 Ծառովք եւ ծաղկովք պտղաւք
 վարդ շուշան ի կանաչ թրփէ:

12. Տաշտոն, անդ. 131. Նոյնուկու: Տես Թ. 98,
 Թաւ. 6. ս: Այս ամբողջ հարաբերությունը համար. Թ. 319ի մէլ
 (Թաւ. 205ս):

Խոկ ի մեւս աւրն առեալ
դշխոյին զձեռն Անտիգոնէ .
Յուցեալ լուսաձանձ սենեակս
յաւդային անդամանդ քարէ .
Զարեգակն ի տախտակի
եւ զլուսինն ի տասնուհընկէ .

20 **Տանուտէրք մոլորականք**

Հրոճուէին ի բարկ աստեղէ :
Եւ գետք ոսկէգոյն բըղմամբ
ծիծաղածաւալ ոռոգէ¹ :

¹ Թ. 319, 205ա. այս հատուածիս տեղ ունի .

Այս է տաճարըն կանդակէ .
Որ չէր հաստեալ ի հիմանէ .
Անհնարէն կառուցեալ է ,
ի քսան փղոց գընացս առնէ :
Յոր հիացեալ Աղէքսանդրէ .
Ըսաց վեհիցն այս գէմ շատ է .
Եւ բարկացեալ դըշխոյն յայտնէ ,
Եւ զծանուցման նըշանն յայտնէ :

ՅԱԽԵԼՈԽԱԾ

ՏԱՂ ՎԱՍՆ ՂԱՐԻՊՈՒԹԵԱՆ Ի ՏԵՐ ՄԵԼՔԻՍԵԴԵԿԵ

Ի քէն հայցեմ ստեղծաւղ Աստուած գըթական,
Զի ինձ պարզեւեսցես իմաստ տեսական,
Կամիմ երգել ըզբանս զարիպութեան,
Որ լինի ի յօտար երկիր հեռաստան :

5 **Տըտմեալ եմ յարաժամ ի մէջ յաւտարութեան,**
Եղեալ զարմին երեսին եւ կամ լալական,
Բաժանեալ սիրելեացս եղբարցս զատական,
Իբրեւ զբու միայն անկեալ կայ ի տան :

Եթէ քան զՍողոմոն է իմաստաբան ,
10 Կամ իբր զՊղատոն եղեալ քաջաբան ,
Խօսի իմաստութեամբ սոկրատանման ,
Սաստեն նմա թէ լուռ կացիր , ով անբան :

Բապա թէ եւ լինին ուժեղ զաւրական ,
Իբրեւ զարին Սամսոն տանն իսրայէլեան ,
15 Եւ կամ զքաջն Մուշեղ , Աշհրամ գովական ,
Սապղարասեան նմա եւ յոյժ անպիտան :

Ա ԵՐԱԿԱՆԻՐՆ ԹԵՂԵ է . ՕՐԵՆՈՒՆ (Թ. 466, Թ. Ն.
291—բ Մ-Պ-Ն-Պ-Ր-Ա-Ն-Ի-Ն) ԱՆԻՄՐ-Դ-Ի-Ր ԵՐ : **S**Կ-Մ-Պ-Ր-Ա-Ն-Ի-Ն
“Ի ՏԵՐ ՄԵԼՔԻՍ[ԵՂԵԿԷ] ԷՇ Յ-Պ-Ե-Ն :
5. յարայժամ : — 9. իմաստայբան : — 10. քա-
ջայբան : — 12. լուր : — 15. զքաջն : — 16. նմայ :

Մեկնեալ ի սիրելեաց եւ ոչ ոք օդնական,
Ոչ քոյր եւ ոչ եղբայր՝ և ոչ գութ մայրական,
Ոչ հայր որ հարցանէ թէ որդի սիրական,
Ոչ ազգ, ոչ ազինք՝ և ոչ ասպնջական։

Երբեմն թէ լինի ոմանց խըրախճան,
Զղարիպն մեծարեն ի յիւրեանց սեղան,
Յանկարծակի յիշէ զանցեալն եւ զներկայն,
Դառնայ իւր արտասուքն ի գոյն յորդ արեան,

25 Լալով նայի ի յաջ զի չեն իւր նման,
նայի ի ձախ եւ լայ զաւուրքն որ անցան.
Հայի որ ամէն մարդ յուրախութիւն կան,
եւ վայ կարդայ իւրեան անձին յատկական :

Քննողն երիկամանց Աստուած պիտական
Քննեալ փորձիւ գիտես զգործս որդւոց մարդկան.
Եթե զաշխարհս ամէնըն զարիպին տանըն,
Կրմայ խոտան թռւի, անարդ՝ և անպիտան:

ի սրտէն հառաջէ նա մորմոքական,
Աղորմուկ ձայն ածէ ըզօրն ի լման.
35 Ասէ զինչ կայ ի հոս ակունք պատուական
Թէ ինձ տան սեփական նա գուժ է եւ գան.

Սիրոյ թէ պատահի ողորմելին այն,
կու երկրորդի նորա տրտմութեան զուսան,
Զի ոչ կարէ զծածուկն ասել յանդիման

17. յօր. **իլեց**: — 18. քուր: — 22. յուրեանց:
— 24. ի գուն: — 29. երիկամաց: — 30. որդոց: —
33. յօր. անորոշ էրություն է ի սրտէն, իւ վարդացու-իր սրտէն: — 35. կա: պատւական: — 36. սեփհա-
կան: — 37. սիրո:

Բ Ա Ր Ա Ր Ա Ն

ԱՄԲԱՐ, ա՞մբեր, անուշահոտ նիւթ մը . գաղ .
ambregris, գերմ. Ambra. “Կլափդ մուշկ
ու ամբար անուշահոտ է,, . 33, 62 :

ԱՆԱԽ, անահ . 38 :

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿ, անհանդուրժելի . 67 :

ԱՆՃԱՆԱՉ, անճանաչելի . 58 :

ԱՆՑԼՆՈՐ, անցաւոր . 68, 15 :

ԱՊՈՒԽԱՅԱԹ, աղ-ի-խայան . աղբիւր ջրոյն
կենաց, աղբիւր կենաց . 63, 3 :

ԱԶԵՊ, պ. ա՞զէպ, զարմանք . ա՞զէպէ գալմանէ, զար-
մանալ, յապուշ կրթիլ . “Ես ի յիս յաջեպ
մնացի,, . 70, 10 :

ԲԱՂՁԵ, պ. բաղչէ, պարտէզ . 39, 44 եւն :

ԲԵԶԱՐ ԼԻՆԵԼ, պ. պէզար օլման, ձանձրանալ,
տաղտկանալ . 32, 35 .

ԳԵՄ, պ. հէմ, այն ատեն . նմանապէս, հաւասարա-
պէս, նաեւ, նոյն իսկ : “Գեմ քունն է քնար
կենաց,, . 65 :

ԳԵՐԱԶԵՆ, իմա գերանդաշէն . 76, 12 :

ԳՈԼՈՇԻ, ԳՈԼՈՇԵՄ, Գոլորշի, շոգի, շոգիա-
նալ . 64 :

ԳՈՒԽԱՀ, պ. գի-նահ . ափսոս . “Եթէ մէկ պահ
լըռես, նա քեզ գունահ է,, . 36, 134 .

ԴԱՄ, պ. դէմ, անգամ, ասկէ նէր դէմ, ամէն անգամ, միշտ. “ջուապ կու տայ ինքն յամէն դամ.” 42, 55:

ԴԻԼՊԱՐ, պ. ռէլուկէր, հմայիչ, սրտագրաւ, գեղեցիկ.
“դիլպար բըւպուլն հետ ծաղկընուն.” 40, 9:

ԴՈՒՂԱՅ, պ. դուշ, աղօթք, իղձք, մաղթանք,
ողջոյն. այսօր ալ վանեցւոց բերանը կ'արտաբերուի դուշայ. “սալամ տուղայ տարան վարդին.” 40, 16:

ԴՈՒԲ, դասականի դուբ եւ դադարը. “չառնեմ դուր եւ դադար ի մէջ գիշերին.” 32, 50:

ԴՈՒԲՆԱԼ, մեղմիլ. 38, 35:

ԴՐՈՒՑ. (ի դրուց), դրսէն. “հաւ զումրին երեկ ի դրուց.” 41, 33:

ԵՂԵԳՆԱԽԵՍԻՆԿ, խունկեղեգն. 63, 6:

ԵՐԳԵՀՈՆ, 74, 76:

ԵՐԵՐՈՒՄՆ, յերերմանի. 41, 39:

ԵՐՓՆԱԶԱՐԴ, գունագարդ. 29, 53:

ԶԱՐ, պ. զար. ողք, հեծեծանք, լաց. “Զար եւ ֆիղան կանչեմ.” 31, 22:

ԶԵՐԻ, ԶԵՐԹ, իբրեւ, որպէս. 35, 106. 76:

ԶԸՆԴԱՆ, բանտ. 69:

ԶՈՒԼԱԼ, պ. զիւլալ. ջինջ ջուր. ջուր կենաց. աղբիւր անմահութեան. 63, 3:

ԶՈՒՐՈՒՑՆԱՄ, խօսիմ. 60, 39:

ԶՕՐԵՄ, զդէմ ունել, յաղթել. 72, 29:

ԸՄՖԵՊ, պ. բէտաբ (բար), ասպատան. “զերծաւ կօշեկդ ի յըռքէպէ.” 69, 8:

ԹԱԴՊԻՐ, պ. նէտողէր. ճար, միջոց. հնարք. նէտողէր էնէժ, ճար ընել, հնարք ի գործ դնել.
“դուքեզ աստ արաթադպիր քեզի.” 43, 77:

ԹԱՎԱԲԱՆԴ, պ. ՌԵ-ԼՂԵՆԴ? շղաշատեռ. “կապել
թաղաբանդ” . 64, 5:

ԹԱՌ, պ. ԱԵՐ, դալար, թարմ. փափուկ, քնքոյշ.
“աղւոր ու թառ է գեղըն քոյ” . 39, 48:

ԹԱՓ, ուժգնութիւն շարժման, զարնուածքի.
“զերծաւ . . . թուրտ ի թափ ձեռաց բազկէ” .
69, 8. հմմտ. “քննէ զյաջողուած ձեռին,
զթափս բազկի” . “Ն. Շնորհ. Մեկն. Կաթ.” :

ԺՈՒԿԱ, պ. ՃԻ-+?, մրմումն առ ցասման, առ
վշտին. “ժուկսելանելն իսկպատեհչէ” . 41, 21:

ԻՍԿԻ, բնաւ, ամենեւին. 34, 91. ԻՍԿ, 41, 21:

ԼԱԼ, պ. ԼԱԼ, 1. սուտակ, նռնաքար. 2. կարմիր
գոյն. “ռանկո որպէս ըղլալ սպիտակ ու կար-
միր” . 35, 114:

ԼԱՏԻԳ, ա. ԼԱՏԻՑ, աղուոր, քաղցր, վայելուչ,
շնորհալի. “դու ես լեզուով լատիֆ եւ մտաւք
արթուն” . 34, 83:

ԼՈՒՍԱՃԱՆՃ, իմա՝ լուսաճաճանչ . 77:

ԽԱԼՈՒԵ, իմա՝ հալուէ, 63, 7:

ԽԱՄՐԱԹ, տե՛ս ՀԱՄՐԱԹ:

ԽԻԿԱՐ, իմաստուն. 75, 9:

ԾԱՓԵԼ, ծափս հարկանել. խնդալ. “տեսեալ
զվարդն ուրախ եւ սիրտն ծափէր” . 32, 45:

ԾԻՐԱՆԱՊԱՃՈՅՃ, ծիրանազգեաց . 76:

ԿԱՅԾ, սուտակ հրագոյն, ակն պատուական.
“ծիրանապաճոյճ ի կայծէ” . 76:

ԿԱՑՆԱՀԱՐ, կանցինով կտրուած, կացնահատ. 64, 2:

ԿԱԹԱՅ, ... էտֆիե (قافية) յանդ ոտանաւորի. յետինք կ'իմանան՝ նոյնայանդ չափական գրութիւն 69 եւն:

ԿԼԱՓ, դունչ, կղակ. “կլափդ մուշկ ու ամբար անուշահոտ է.”, 33, 62:

ՀԱՍԻԱԹ, ... խառիյէն. յատկութիւն, սեպհականութիւն. “օձու հասիաթն է շատ”, . 71, 6:

ՀԱՍՐԱԹ, ... հասրէն, կարօտ, անձկութիւն. “ըամքթռչունք երկնիցն քեզ հասրաթ է.”, 36, 132:

ՀԱՒՍԱՐ, հաւասար. “ծրարեմ զքեզ յիմ հոգիս հաւսար”, 33, 67:

ՀԵՆՑ, այն ինչ. 32, 54:

ՀՈԳԱ, հոգք. 68:

ՀԻՐԻԿ, անուշահոտ բոյս մը. 63, 7:

ՂԱՐԻՊ, ՂԱՐԻՊՈՒԹԻՒՆ, ... դարեա. պանդուխտ նժղեհ. 58:

ՂԱՖԱԶ, ... ժաֆէս. վանդակ, գառագիղք. 68, 4:

ՂՈՒՄՐԻ, ... ժումրէ, տատրակ. 31, 28:

ՂՈՒՍԱՅ, ... զուսէ. տիրութիւն, տրտմութիւն. նեղութիւն, անձկութիւն. 60, 40:

ՂՐԱՐ, ... ժարար (قرار), կայք, գաղար, հանդիստ, հանդարտութիւն. ասկէ ժարար ենթէ+, բնակիլ. հաստատուիլ. “որ գայ վարդըն սիրով առնէ ինձ զըար”. 32, 34:

ՃԱԽ, ճահիճ. 66:

ՃԱԽԱՌ, ճախառակ. 76, 12:

ՄԱՀԱԲՈՍ? մահաբեր. “մատուցեր տեղ մահաբոս.”, 67, 1:

ՄԱՆՐԱԾԱԽԱԼ, 29, 56:

ՄԵՐԴԻՍԱՀԱՐ, Պ. Թ-ՌՀԵՒԵԿԵՐ. (مرغ سحر) թոշուն
առաւօտու, սոխակ. “ով քաղցրաձոյն մը-
ղիսահար.”, 39, 45:

ՄԵՐԸՐԵՄ, 64, 4:

ՆԵՂՈՍ? 67:

ՆՄԱՆԱԿ, նման, “ոչ ոք չըկայ նմանակ.”, 56, 95:

ՇԱԲԱՇ, Պ. շապաշ, վաշ, լաւ, ապրիս եւն, bravo!

“որ քեզ ասեն յոլով շաբաշ.”, 65, 14:

ՇԱՏԼԵԽ, Պ. շատլեխ, ուրախութիւն, ցնծութիւն,
զուարթախոսութիւն. “շատլեխ կէնէ ի վրայ
վարդուն.”, 40, 10:

ՇԱՐԲԱԹ, Պ. շերպենի, շատ նուրբ բանուած պաս-
տառի տեսակ մը. 63, 3, 5:

ՇԱՀ, Պ. շահ, թագաւոր. 32, 41:

ՇԱՄԱՆԴԱՂ, մանրամաղ փոշի. 64, 5. 64, 11:

ՇԱՄՐԱՍ “Շամրաս ծաղիկ եւ քրքումն.”, 63, 6:

ՇԻՐԻՆ, Պ. շիրին, քաղցր, անոյշ, գեղեցիկ. “շիրին
լեզու.”, 34, 91. “շիրին շարբաթ կապել.”, 63, 5:

ՇՆՉԱԼ, շնչել. 70, 4:

ՇՈՒՐ տալ, գալ. 38. 69, 1:

ԶԵԿ ՏԱՐԻ, նահանջ տարի. 66:

ՊԱԼԱՍԱՆ, բալզամ. 36:

ՊԱՐՏԱԿԻՄ, ծածկուիլ. “պարտակեցաւ ի թը-
փէն.”, 56, 104:

ՊԵՏ, Պ. բէն? գահ. կամ Պ. բէն? արագ, փութով.
“Աքանդար դու քեզ պէտ արայ.”, 75, 4:

ԶՈՒԱՊ, ... ڦڪڻڻ (جواب) պատասխան. “ڦուապ
կու տայ ի՞نքն յամէն դամ.”, 42, 55:

ԹԱՆԿ, պ. բենի, գոյն. 35, 114:

ԹԱՀ, ճանապարհ. “Թահ դասուց հրեղինացն.” 29, 58:

ԹԱՀ, ուրախ, “Թահ սիրովընդ քեզ կուդամ.” 42:

ԹԱՏ, իմա՛ առատ. “ոատ Յորդանանըն դայ.” 56, 111:

ՍԱԴԱԳ, ... առդէֆ. սատափ. 35, 113:

ՍԱԼԱՄ, ... աէլամ, ողջոյն. “սալամ դուղայ տարան վարդին.” 40, 16:

ՍԱԽՏԱԴԻԼ, պ. ասին-դիլ, խստասիրտ. “թշուառաբախտ ու սախտադիլ.” 66, 8:

ՍԱՀՐԱՅ, ... ասերա, դաշտ, բացավայր, “ըրջե լերունքդ ’և յամեն սահրայ.” 38, 9:

ՍԱՊՐ, ... ասպր, հալուէ (aloès), ցմախ, դառն տունկ մը. “նա սապր ու լեզի.” . 32, 33:

ՍԱՐԱՏՎԱՆԱՅ, ... աէրէդան. խեչեփառ, խեցգետին աստեղատուն. 66, 9:

ՍԱՐԴ, սարդիոն, ՍԱՐԴԻԱԿԱՆ, սարդիոնէ. “յեռեալ եւ ընդ սարդիական.” 29, 51:

ՍՈՍ, ՍՈՐ? “աւաղ չարեացն սոր եւ սոս.” 67, 3:

ՍՈՒԶ, պ. սուզ. մեղք, յանցանք. “զիս մի խոցեր դու առանց սուչ.” 41, 32: թերեւս այսպէս կարդալու է կոստ. Երզ. ԺԳ. 13. հուզ բառն, որ անիմանալի մնացած է:

ՎԱՀԵՄ, Վախեմ, երկնչիմ. 38:

ՐԱԶ? “րազ եւ նուազ արարած.” 51, 22:

ՐԱՄ, երամ. 36:

ՐԱՄԵԱԼ, զառամեալ (?), “րամեալ խիստ խեղճ ’և ողորմ նա կենայ.” 59, 14:

ՐՈՏԵԼ, ժողվել. “րոտեա դաւանողըս քո.” 57, 127:

բՈՏԵԱԼ, կարօտեալ. 29, 66. բոտեալ ծարաւ-
իմ հոգւով: Բոտեալ սիրով քո կու այրիմ,,
39, 36:


ՓԱՐԴԻ, պ. ՔԵՐԴԻ. վարագոյր. 38, 15:

ՔԱՄԻ, հով. 75:

ՔԱՖՈՒՐ, պ. +Ե-Ֆ-Ա-Ր, քափուր, սպիտակ անու-
շահոտ խէժ մը, որուն սպիտակութիւնը
բանաստեղծք կ'առնուննմանութեան. ուրեմն
հոս +Ֆ-Ա-Ր ՔԵՐԴ, սպիտակ անուշահոտ վարդ.
38, 20. 43:

ՕԳՆ, Յօդն գամ, օգնութեան գալ. 72, 37:

ԹԻՂԱՆ, ֆլղան, պ. ֆիղան, աղաղակ, գոչումն.
“զար եւ ֆիղան կանչեմ.” 31, 22. 38, 17:



Ա Զ Գ Ա Յ Ի Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն

-
- Ա. Գայկմքեարեան Հ. Գո. Վ., Ուսումնասիրութիւնք Լեհանայոց դատաստանագրոյն: 1. Պիշտ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուշեր, իրաւունք չայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէկելիշեան Հ. Գ., Ազգաբանութիւն ազն. զարմին Տիւզեանց: 1890: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յ., Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ գրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տան Դ., Արեւելեան չայք ի Պուրովինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան: 1891: Էջ 79: Փր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնք Ստոյնկալիստենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: Էջ Դ+272: Փր. 3.—
- Զ. Տըվշէ Ա. եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1892: Էջ 82: Փր. 1.—
- Է. Մառ Ն., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի չայս: Թրգմ. Ռ. Անոփեան: 1892: 89: Փր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղքերք Մովսիսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: Էջ Ժ+51: Փր. 1.—

- Թ. Գալէ Մքեսրեան Հ. Գ. Վ., Պատմութիւն հա
լրագրութեան: Հտր. Ա. 1794—1860: (1 լուսա-
նկարով:) 1893: Էջ 232: ֆր. 2.50
- Ժ. Կոնյակի Փր. Կ., Քննութիւնք գրոց Դաւթի
Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան:
1893: Էջ Է+92: ֆր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթու-
պոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 զըն-
կատիպ.) 1893: Էջ Ժ+533: ֆր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զենոք Գլակ, համեմատական
ուսումնասիրութիւն: 1893: Էջ Զ+78: ֆր. 1.—
- ԺԳ. Տեղ-Մովսիսեան Փ., Հայ գիւղական տունը:
Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկմեան: (6 տխտկ. 55
պտկ.): 1894: Էջ Ը+103: ֆր. 2.—
- ԺԴ. Գարիկի Ա., Նորագոյն աղքեռք Մովսիսի Խորե-
նացւոյ. Հտր. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.
Վ. Տաշեան: 1894: 8^o Էջ ԺԱ+43: ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնք հայերէն
փոխառեալ բառից: Ա՝ Հ. Հիւալշման, Սեմական
փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ՝ Փրոքէլ-
ման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի
մէջ: Գ՝ Հ. Հիւալշման, Հայկական Յատուկ անուանք:
1894: Էջ Թ+145: ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանը
Ուսումնասիրութիւնք. Մասն Ա: Ա-Զ. Նեմեսիոս,
Պրոկոլ Դիաղոլոս, Խոսրովիկ, Գիրք Հերձուածոց,
Պրոկոլ եւ Սեկունդոս: 1895: Էջ ԺԲ+296:
ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Վ., Հայկական աշխատսիրութիւնք
հայագէտ Պ. Փէթթէրի, ամփոփուած եւ թարգմ.
ծանօթութեամբ: 1895: Էջ Թ+202: ֆր. 2.5
- ԺԸ. Տիգրեան Կ., Սեւ Ժովու ոռւսական եզերքը:
1895: Էջ 92: ֆր. 2.—

ԺԹ. Գովորիկեան Հ. Գ. Ա., Դրանսիլուանիոյ Հայոց
Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերլա Հայաքա-
ղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: Էջ թ+352:
Գր. 3.60

Ի. Տաշեսան Հ. Յ. Վ. Վ., “Վարդապետութիւն առա-
քելոց, անվաւերական կանոնաց մատեանը. Թուղթ
Յակոբայ առ Կողբատու եւ Կանոնք Թագղէի:
1896: Էջ Թ+442: Գր. 6.—

ԻԱ. Տումազեկ վ.՝, Սասուն եւ Տիգրիսի աղքերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-
տազօտութիւն: Թրգմ. Հ. Բ. Պիլէգիկճեան: 1896:
Եջ Ե+62: Ձր. 1.-

ԻԲ. Կարոիկը Ա., Աբգարու զբոյցը Մովսէս Խորենացու Պատմութեան մէջ: Թրգմ. Հ. Գ. Ա. Մէսէվիշեան: 1897: Էջ ԺԵ+107: Ֆր. 1.50

Իդ. Յովանան Հ. Ղ., Հետազօտութիւնը նախ-
նեաց ուսմկօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ
քաղուածներ: Մասն Ա. Ռամկօրէն մատենագրու-
թիւնը: Տետր Ա: 1897: Էջ Ը+272: Գր. 4.—

Ի՞ր. Յովանանես Հ. Ղ., Հետազոտութիւնը նախ-
նեաց ուսմկօրէնի եւն: Տեսք Բ: 1897: Էջ Ա-Ը:
273-522: Փռ. Յ.-

հԵ. ԳԵՂԵՐ Հ., ՀԱՄԱՊՈԱ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱյոց: ԹՐԳՄ.
Հ. ԳՐ. Վ. ԳԱԼԷՄՔԵԱՐԵԱՆ: ՅԱԼԵԼՈւածք 1. ՑԱՆԿ
ՀԱՅՈՑ ԿՈՍՏՈՐԱԾՆԵՐՈՒ ԱՌԹԻՒ ԼՈՅ ՄԵՍԱԾ ԳՐՔԵՐՈՒ:
2. ԳԱԼԱՎԱՆԱԳԻՐԸ ԿԱԺՈՂԻԿՈՍԱԳ ԵՒ ՊԱՏՐԻԱՐ-
ՔԱԳ ՀԱՅՈՑ: 1897: Էջ Հ+130: ԳՐ. 1.50

հզ. Մեծավայրի շետան Հ. Գ. Վ., Գիրք (կամ՝ յօդուած).
գրելու արուեստը: Յաւելուած՝ Գիրք կարդալու
արուեստը: 1898: Էջ է+118: Ֆր. 1.25

հԵ. Խալաթ և աճ Գ. Ի., Մ. Խորենացու նորագոյն
աղքիւըների մասին քննադատական ուսումնա-
սիրութիւնը: 1898: Եջ Ե+53: Փր. 1.—

- ԻՀ. Տաշեան Հ. Յ. Վ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ: Ուսումնասիրութիւն չայց գրչութեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով:) 1898: Էջ ԺԱ+202: Գր. 2.50
- ԻԹ. Դադիշաշեան Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը: Քննութիւնն Մ. Խորենացու աղքիւրների մասին: 1898: Էջ Թ+175: Գր. 2.50
- Լ. Մսերեաց Լ., Հայերէն բարբառախօսութիւն: Թրգմ. ի ոռւսերէնէ Հ. Գ. Վ. Մէնէվիշեան: 1899: Էջ Է+26: Գր. —.50
- ՀԱ. Քուեան Հ. Յ. Վ., Հայք ի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Ա. Զմիւռնիա եւ Հայք. (պատկերազարդ:) 1899: Էջ ԺԲ+369: Գր. 5.—
- ԼԲ. Քուեան Հ. Յ. Վ., Հայք ի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին գլխաւոր քաղաքներն եւ Հայք. (պատկերազարդ:) 1899: Էջ Ժ+161: Գր. 2.50
- ԼԳ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթուպուլիս Դրանսիլուանիոյ. Բ. Հտը. 1780—1825: 1899: Էջ Է+554: Գր. 5.—
- ԼԴ. Գագանձեան Յ., Եւղոկիոյ Հայց գաւառաբարբառը: 1899: Էջ Է+120: Գր. 1.—
- ԼԵ. Կարրիկեր Ա., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացոյ համեմատ: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան (1 քարտէզով): 1899: Էջ 43: Գր. —.70
- ԼԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն եւ քաղուածքներ: 1900: Էջ ԺԱ+193: Գր. 2.50
- ԼԷ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնք. (տես ԺԶ:) Մասն Բ: Է-Ժ.

Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազապետոս եւ իւր
Յորդորականք առ Յուստինիանոս, Թղթակցութիւն
Աբգարու եւ Քրիստոսի ըստ Նորագիւտ արձանա-
գրութեան Եփեսոսի, եւ Գէորգայ Պիսիդեայ Վեց-
օրեայք: 1901: Էջ ԺԲ+384: Փր. 4.50

ՀՀ. Տէր-Պողոսեան Դր., Նկատողութիւններ Փաւս-
տոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: Էջ
Հ+110: Փր. 1.50

ՀԹ. Վերէր Ս., Արարատը Ս. Գրոց Մէջ: Թրգմ.
Հ. Բ. Պիլէգիկենան: 1901: Էշ Ե+77: Փր. 1.—
Խ. Սահմանական Յովսէի Վ., Ասորեստանեայ
եւ Պարսիկ սեպագիր արձանագրութիւնք կամ
որոնք Նախրի-Ուրարտու աշխարհին պատմութեան
կը վերաբերին: 1901: Էջ 262: Փր. 4.50

ԽԱ. Խաչաթեանց Բագրատ, Հայ Ժողովրդական
ղիւցազնական վէալը: 1903: Էջ Հ+72 Փր. 1.—

ԽԲ. Մէակովիշեան Հ. Գ. Վ., Արդի Լեզուագիտու-
թիւնը: Հտր Ա.: 1903: Էջ Հ+204: Փր. 3.—

ԽԳ. Մարկարտ Յ., Հայ Բղեաշխը: Թրգմ. Հ. Թ.
Կէտիկենան: 1903: Էջ 39: Փր. —.75

ԽԴ. Գեղցէր Հ., Սկզբնաւորութիւնք Բիւզանդեան բա-
նակաթեմերու ղրութեան (1 քարտէզով): Թրգմ. Հ.
Գ. Գարսնֆիլեան: 1903: Էջ Է+83: Փր. 2.—

ԽԵ. Կիռէսէրեան Բ. Վ., Ժովք, Ժովք-Տլուք եւ
Հոռմ-Կլայ, պատմական եւ տեղագրական ուսում-
նասիրութիւն: (1 քարտէզով): 1904: Էջ Հ+117:
Փր. 1.50

ԽԶ. Կիռէսէրեան Բ. Վ., Կոլոտ Յովհաննէս Պատ-
րիարք. պատմագրական եւ բանասիրական ուսում-
նասիրութիւն: 1904: Էջ ԺԴ+227: Փր. 3.50

ԽԷ. Պեղէրսը Հ., Նպաստ մը հայ. Լեզուի պատ-
մութեան: Թրգմ. Հ. Գ. Գարսնֆիլեան: 1904:
Էջ Հ+87: Փր. 1.25

- ԽԸ. Տեղ-Մկրտչեան Գ. Եւ Աճառեան Հ. Յ.,
 Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ նորագիւտ
 ձեռագրին: 1904: Էջ Է+105: Փր. 1.50
- ԽԹ. Գովդիկեան Հ. Գ. Վ., Հայք յԵղիսաբեթուպոլիս:
 Գ. Հտր. 1825-1904: Էջ Ժ+658: Փր. 7.—
- Ժ. Շտրեց Մ., Հայաստան, Քրդաստան եւ արեւ-
 մտեան Պարսկաստան քարելական-ասորեստանեայ
 սեպագրերու համածայն: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկ-
 ծեան: 1904: Էջ Է+222: Փր. 3.—
- ԺԱ. Խաչաթեանց Դր., Հայ Արշակունիք ըստ
 Մովս. Խորենացւոյ, կամ նոր ուսումնասիրու-
 թիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրգմ. Արսէն
 Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Հ+124: Փր. 1.50
- ԺԲ. Պեղերսը Հ., Հայերէն եւ դրացի լեզուները:
 Թրգմ. Հ. Թ. Կէտիկեան: 1907: Էջ ԺԱ+257: Փր. 5.—
- ԺԳ. Հիւրշման Հ., Հին Հայոց տեղւոյ անունները:
 Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկծեան: 1907: Էջ ԺԳ+443: Փր. 7.—
- ԺԴ. Պեղերսը Հ., Հին հայերէնի ցուցական դերանուն-
 ները: Թրգմ. Հ. Յ. Տաշեան: 1907: Էջ Է+90: Փր. 2.—
- ԺԵ. Գալէմքեարեան Հ. Գ. Վ., Կենսագրութիւն
 Սարգիս Արքապիսկոպոսի Սարաֆեան եւ ժամա-
 նակին հայ կաթողիկեայք: 1908: Էջ ԺԳ+433: Փր. 5.—
- ԺԶ. Աճառեան Հրաչեայ, Հայերէն նոր քառեր
 նորագիւտ Մնացորդաց գրոց մէջ: 1908: Էջ 38: Փր. -.60
- ԺԷ. Կիւշէսկեան Բարգեան Ժ. Վ., Եղիշէ քննա-
 կան ուսումնասիրութիւն: 1909: Էջ ԻՀ+458: Փր. 7.—

ԺԼ. Ակիական Հ. Ներսես, Ա. Տիմոթէոս Կուզ հայ
մատենագրութեան մէջ: Էջ 60: Բ. Աճառեան
Հրաչեայ, Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուզի
Հակածառութեան մէջ: 1909: Էջ 61-106: Գր. 1.50

ԺԹ. Ակիական Հ. Ներսես, Զաքարիա Եպիս-
կոպոս Գնունեաց եւ իւր տաղերը: 1909: Էջ
ԺԹ+87: Գր. 1.-

